

ԲԱՆԱՍԻՔ

ՀԱՅՈՒԹԵԱ

ՀԵՅԱԽՈՍԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ, ԼԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ ԵՒ ՔՆԱԿԱՆ

Բ ՏԱՐԻ 1900	Տարեկան՝ 20 ֆր. = 8 ռու. Վեցամսեայն՝ 10 ֆր. = 4 ռու. Մէկ թիւը 6 ֆր. :	ՊՐԱԿ Ա. 1900
-----------------------	--	------------------------

ԼԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ

ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԽԱԳՈՒՄԸ ԵՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Խմբարեկամ - Գարպետ Պրոֆ. Ա. Մէյերն:

Համեմատելով միւս գիտութիւններու հետ Բաղդատական Քերականութեան ուսումը՝ նոր է նւրոպայի մէջ, իսկ Հայոց մէջ այնքան քիչ տարածուած է, դժբաղդաբար, որ կարելի է ըսել՝ զեռ մուտ գտած չէ։ Մենք, Հայերս, Հնդեւրոպական աշխոյժ, հետաքրքրուող եւ արտադրող ցեղին պատկանելու պատիւն ունենալով հանդերձ, պարագայներու բերմամբ Արեւելք կամ Ասիա հաստատուելու տարաբաղդութիւնն ունեցած լինելով, (ամէն տեսակ ամօթ եւ անձնասիրութիւն մէկ կողմ գնելով) խոստվանինք թէ արեւելեան ժողովրդոց մեղկութենէն եւ անշարժութենէն բաւական մեծկալի խաւ մը ժառանգած ենք։ Ճակատագրականութիւնը, որ ընդհանրապէս Արեւելքի ժողովրդոց մասնաւոր յատկանիցը կը համարուի, մեզ համար ալ բոլորովին անտարեր չէ։ Մենք ալ բաւական հակում ունինք եղած համարելու, անտարբեր մնալու ո՛չ միայն տոհմային գրական - գիտական այլ եւ քաղաքական ինդիբներու մէջ։

Հետազոտելու, խուզարկելու, ուսումնասիրելու եւ քննադատելու սովորութիւնը, որ նւրոպայի առաջդիմութեան եւ լուսաւորութեան, կարելի է ըսել, միակ միջոցն է եղած եւ է այսօր իսկ, մեզ համար բոլորովին անտարբեր էր մօտ 20-30 տարի առաջ, եւ ընդունինք որ, այսօր ալ, շատ առաջդիմութիւն ըրած չէ:

Մենք կարթնանք, երբ ուրիշները մեզմով եւ մնդ հետ առնչութիւն ունեցող խնդիրներով կը բաղի՞ն եւ այս — տխուր է հաստատելը — ամէն սեսակ խնդիրներու մէջ, եթէ նւրոպացի գիտնականները, Լագարդէն սկսեալ մինչեւ կարիէր, Մէյէ եւ Հիւշման — միայն նորագոյններն յիշելու համար — չզբաղէին մեր լեզուով եւ պատմութեամբ, մենք ասոնց նկատմամբ, դեռ երկար ժամանակ միջին դարերու խելքով եւ գաղափարներով պիտի մնայինք. մենք մոզ սեմական ցեղին պատկանելը փառք պիտի համարէինք, մեր լեզուին ալ սեմական ծագում ունենալը կամ ադամային լինելը միշտ պիտի կրկնէինք: Բարերազդաբար Միխթար արքայի նւրոպա հաստատուելովն, գտնուեցան եւրոպացի գիտնականներ որոնք հետաքրքրուեցան մեզմով. քննելու եւ բաղդատելու ոգին, որ անոնց մէջ արդէն հիմք դրած էր, մեր գրականութեան, պատմութեան եւ լեզուին ալ յարմարեցնելով, մեր մինչեւ այն ժամանակ կարծածէն բոլորովին տարբեր գաղափարներ յայտնեցին անոնց նկատմամբ, Մերազնեայ դիտնական դասակարգը, սկսելով կղերականներէն — որոց միակ մօնօփոլը կը թուէր լինել գիտութիւնը դեռ սրանից 15-20 տարի առաջ — յետոյ տակաւ առ տակաւ աշխարհականներն ալ, հետաքրքրուեցան: Եւ չնորդիւ Զրպետներու, Պատկանեանննրու եւ Տէրվիշեանններու, տեսակ մը դանդաղ, շատ զանգաղ շարժում առաջ եկաւ ի նպաստ Համեմատական գիտութեանց եւ մանաւորապէս Բանասիրութեան - լեզուաբանութեան: Եւ այսօր ուրախալի է տեսնել որ խումբ մը անձինք, հոգւով եւ մարմնով այդ գժուարին, ապերախտ եւ մանաւանդ ոչ - շահաբեր գիտութեանց գիրկը նետեր են ինքզինքնին եւ ժրաշան մեղուներու պէս կ'աշխատին: բոլորով սրտիւ կը մաղթենք որ իրենց եռանդն ու աշխատանքն անթառամ դափնիներով պսակուին:

Թէպէտ նոր իւր կատարելութիւններով, Բազդ. քերականութեան ուսման սկզբունքը նոր չէ բոլորովին: Երբ ասկէ 30-40 տարի եւ աւելի առաջ, մեր հայկաբաններէն մին, մինչեւ այս ժամանակ «գրոց բարբառ» կամ «գրաբար» կոչուած լեզուէն ո եւ է բառ մը առնելով, Դ դարէն սկսած անոր կրած բոլոր փոփոխութիւններուն կը հետեւէր եւ կը հասցընէր նոյն բառը մինչեւ մեր օրերը՝ արդի հայերէնի ո եւ է դաւառաբարբառին, եւ կամ երբ օտար գիտնական մը յունարէն կամ լատիններէն բառի մը պատմութիւնը կ'ընէր Հոմերոսէն ու Վիրգիլիոսէն սկսեալ

մինչեւ բիւզանդացի մատենագիրներուն եւ արդի Յունաց ժողովրդական երգերուն եւ «յստհանոյի լատիներէն» կոչուած լեզուին մէջ նոյն բառին հետեւելով՝ նոյն հայկաբան պատուելին կամ եւրոպացի գիտնականը՝ հայերէնի, յունարէնի եւ լատիներէնի վրայ կը փորձէր, ինչ որ Բաղդադի քերականութիւնը կը ջանայ ընել միեւնոյն ընտանիքին վերաբերող բոլոր լեզուներու վրայ։ Սակայն մենք չենք ուզեր պնդել թէ վերոյիշւեալներու փորձը կատարելապէս պիտի համապատասխանէր այն գաղափարին՝ զոր մենք այսօր կարող ենք կազմել բաղդադի քերականութեան մասին, ներկայ դարուս կէսէն ի վեր լոյս տեսած բանասիրական-լեզուարանական աշխատութիւններուն հետեւելով կամ զանոնք ուսումնասիրելով։

Այս նոր գիտութեան էական յատկանիշը կազմող տարրն՝ չէ այնքան իւր քննութեանց նիւթե եղող բարբառներու թիւը, որքան իւր խուզարկութեանց եւ ընդհանոււր համեմատութեանց մէջ տիրող մենթոդը։ Միշտ՝ հին եւ նոր ժամանակներու մէջ լեզուներն իրարու հետ բաղդատած են։ Ուսկեդարեան կոչուած հայերէնը՝ ժի՛... ժի՛... ժի՛... ժի՛... արդի սեմական եւ տուրանական կոչուած բարբառներու հետ, նոր լեզուները՝ մենեալ կամ հիներու հետ համեմատած են, բայց բոլոր այս բաղդատութեանց կամ մերձեցումներու մէջ, գիտական խստութենէն եւ ճշտութենէն աւելի մեծ դեր են խաղացած հեղինակին քմահաճոյքը եւ գրական զուարճութիւնը։ իսկ եղած զատողութիւններն ու դիտողութիւնները — որոնք կրնային երգեմն ճիշտ լինել — ո՛չ այնքան խորամուխ են եւ ո՛չ ալ այնքան իրարու շաղկապեալ։ Եւ յիրաւի, երբ այսօր այդ բանասիրական գործերէն մին կարդալու լինինք, մեր վրայ ճիշտ այն աղղեցութիւնն կը գործէ ինչ աղղեցութիւն որ պիտի ընէր մերօրեայ երկրաբանին կամ բնախօսին վրայ անցեալ դարու, նոյն գիտութեանց վերաբերեալ ենաթագրական տեսութիւններն կամ հարեւանցի դասաւորութիւններն։ Փութեանք սակայն խոստովանիլ որ այդ հեղինակներուն — լինին հայ՝ թէ օտար — ոչ ճարտարամտութիւնը կը պակսէր եւ ոչ ալ գիտութիւնը։ Ուստի ի՞նչ կը պակսէր անոնց, կատարեալ լինելու համար։ Անոնց գըլխաւորաբար երկու բան կը պակսէր։ նախ՝ բաղդատութեան եղր մը կամ համեմատութեան սահման մը իրենց գիտողութիւնները դասաւորելու, եւ երկրորդ՝ նշուրեան գործիք մը, իրենց նկատողութիւնները աւելի հաստատ եւ աւելի կատարեալ ընելու համար։

Հնդկերէնի կամ Սանակրիտ լեզուի գիւտը, այդ երկու պակասներն ալ լեցուց։

Բայց ի՞նչպէս՝ լեզու մը, — որուն գոյութեան վրայ քաղաքակրթութեան աւանդութիւնը պահպանող ժողովուրդներն, եզիպտացիք, Յոյնք

Եւ Լատինք, գաղափար իսկ չունէին, այն ալ՝ Ասիոյ կեդրոնէն եկող լեզու մը, — կրցաւ մնդ աւելի ստոյդ տեղեկութիւններ տալ Յունաստանի, Սլաւ երկիրներու, Հայաստանի, Խտալիոյ, Գերմանիոյ եւ ընդհանրապէս բոլոր եւրոպական երկիրներու լեզուին վրայ, քան զոր չէին կարողացէր ընել անոնք՝ որ այդ լեզուները կը խօսէին եւ զայնս պէտք եղածին պէս քննած եւ ուսումնասիրած էին, ի՞նչպէս եղաւ որ սանսկրիտի գիւտը նոր գար մը բացաւ լեզուարանական-բանասիրական ուսումնաց համար եւ որ ո՛չ նուազ ծառայութիւն մատոյց այն գիւտնական-ներուն որոնք գերմանական, ալաւական կամ կեղտական բարբառներով կ'զբաղէին, քան անոնց՝ որոնք կը փափաքին յունարէնի, լատիններէնի կամ հայերէնի բարդատութիւնն ու յօրինումը հասկնալ:

Անհրաժեշտ է այս հարցումներուն պատասխանել, վասնզի քերականական խուզարկութեանց մէջ սանսկրիտի դերն, շատ մը անհասկացողութիւններու տեղի է տուած: Եղան շատ մը խնդացի եւ գիւտնական անձինք, որք պնդեցին թէ լեզու մը որ մենէ շատ հեռու է՝ միայն հետաքրքրութեան մը առարկայ կրնայ լինիլ. ուրիշներ ընդհակառակն՝ ընդունելով հանդերձ հնդիկ լեզուին հրահանգիչ ու կրթական եւ ըստ ինքեան հետաքրքրական լինելն, յայտարարեցին թէ անոր ուսումն թողելու է արեւելագիտաց: Ումանք ալ ենթազրելով հանդերձ թէ իրօք սանսկրիտը եւրոպայի գանական լեզուներուն (յունարէն, լատիններէն) հետ շատ մը առընչութիւններ ունի, խոշոր սիսալներ գործած են այդ առընչութիւնը հասկնալուն եւ բացարելուն մէջ եւ երբեք չեն հասկցած թէ ի՞նչ տեսակ օգուտ կրնան քաղել քերականական հետազոտութիւնք մասնաւորապէս՝ եւ լեզուարանութիւնն ընդհանրապէս՝ Հնդկաստանի լեզուէն:

Այդ բոլոր անհասկացողութեանց եւ շփոթութիւններու պատճառը բարդատելու կամ համեմատելու մեթոդին պակասութիւնն ու թերութիւնն էր. ուստի գեր խնդրոյն խորը չմտած, անհրաժեշտ է բաղդատական մեթոդն լաւ հասկնալ եւ միանգամ ընդ միշտ ըմբռնել, թէ ի՞նչպէս պէտք եղած ժամանակը սանսկրիտին դիմուով Հնդեւրոպական կոչուածք բոլոր լեզուներու ուսումնասիրութիւնն՝ իրեն պիտանի լոյսն ու կարգաւորութիւնը կը ստանայ անկէ:

Մենք կը կարծենք թէ բաղդատական քերականութեան ուսման մէջ մեթոդն ամենակարեւոր եւ առաջին բանն է, զոր հարկաւոր է լուսաբանել: Անգամ մը որ այս նոր գիտութեան սկզբունքներն ընդունուին, անտարակոյս ընդունելի պիտի լինին նաև այն հետեւանքներն որոց կ'առաջնորդեն այդ սկզբունքներն: Այս ալ լաւ յիշելու է թէ՝ մեթոդ մը փորձելու համար պէտք է զայն գործածել շատ ծանօթ հոյի մը վրայ: Արդ՝ Հնդեւրոպական կոչուած լեզուներու խումբը իր մէջ կը պարունակէ բարբառներու մեծ քանակութիւն մը. բաց ի սանսկրի-

տէ, յունարէնէ, լատիներէնէ եւ հայերէնէ, անոր մէջ կը հաշուին նաև Պարսկաստանի, կովկասի եւ Հայաստանի այլ եւ այլ բարբառներն, կեղաերէնը, ինչպէս նաև գերմանական եւ ուլաւ լեզուները։ Մենք չենք ուզեր մեր ընթերցողաց աշքին առջեւէն այդպիսի խաւնիճաղանձ բարբառներու բանակ մը անցընել, եւ արդէն այդպիսի տեսարան մը, հաւանականաբար մեզ համար աւելի յոգնեցուցիչ պիտի լինէր քան հրահանդիչ, եւ մեր աչքն՝ շատ մը նիւթերու վրայ դարձած լինելով՝ բնաւրան մը չպիտի նշմարէր։ Ոմանք չափազանց կը մոլորին, կարծելով թէ՝ հետազօտութեանց օգուտն ու շահեկանութիւնը բաղդատութեան դրուած բարբառներու շատութեան մէջ կը կայանայ. մինչ այսօր բոլոր լուրջ մտքերն ընդունած են թէ՝ ամենայն ինչ դատողութեանց եւ դիտողութեանց յստակութենէն եւ զօրութենէն կախում ունի։ Ուստի աւելի խոհեմութիւն է մեր խորհրդածութիւնները միայն դասական լեզուներու վերապահել։ Մեր ուղղութիւնը պիտի լինի խօսիլ սանակրիալ հայերէնի, յունարէնի եւ լատիներէնի հետ կապող առնչութեանց վրայ։

Երբ Կալկաթայի Ասիական Ընկերութեան հիմնադիրներն հետաքրքրուելով Հնդկաստանի անցեալով՝ սկսան սանսկրիտ լեզուն սորվիլ, վերին աստիճանի զարմացան այդ ասիական լեզուին եւ Եւրոպայի հին լեզուներու միջև գտնուած նմանութիւններէն։ Բայց աւելի եւս զարմացան երբ նշմարեցին թէ ո՛րչափ արտայայտել ուզած գաղափարներն պարզ էին՝ նո՛յնչափ նմանութիւնները մնեն էին։ Տեսան թէ լեզուի մը մէջ առաջին գաղափարները արտայայտող բառերը — որոնք ո եւ է փոխառութեան ենթագրութիւնն կը մերժեն — միեւնոյն էին սանսկրիտի, յունարէնի եւ լատիներէնի մէջ։ Այսպէս զորօրինակ՝

Ա. Ազգականութեան վերաբերող բառերը.

Սանսկրիտ՝ pitar, յունարէն՝ πατήρ, լատիներէն՝ pater, իսկ հայերէն՝ հայր. — ա. māter, յ. μήτηρ լ. mater եւ հ. մայր. — ա. bhrātar, յ. भ्रातृरः եւ ֆրատոց լ. frāter եւ հ. (զարմանալի տառաշրջութեամբ մը) եղբայր. — ա. svasar. լ. svasor = soror. հ. քոյր (1) . — ա. gnâ. յ. γνῦν լ. gigno, gen-itrix, հ. կին. — ա. snūsha (2), յ. νύός, լ. nurus, հ. նու. — ա. pat-i. յ. πάσις, δεժ-պոտոց լ. · potis + sum = possum, հ. պետ. եւն. եւն. :

Բ. Մարմնոյ այլ եւ այլ անդամները նշանակող բառերը.

ա. aksha (հմմտ. նաեւ նկշ). յ. օծօծ եւ օծօ-օմաւ լ. oc-ulus.

(1) ζεδμος . ի բացատրութիւն այս բառին, ս. svid, յ. ιδίω, ιδος, լ. sudor եւ հ. φθητո+ն.

(2) sh կարդալ շ.առ ի չգոյէ մասնաւոր տառի:

հ. ակ+ն, աշ+ք=աչ-ք. — ս. amsa, յ. ամօս լ. umerus. հ. ուս+ս. stana, յ. սթննօն, հ. ստին+ք. — ս. stron-i, յ. ևլնիս լ. clunis, հ. սրուն-ից, սրունք. — ս. gargára, յ. գեղցօք, լ. gurgula, gula, եւ հ. որկոր, կոկոր+դ (1). — ս. jānu, յ. յոնս, լ. genū, հ. ծունը, ծունդ. — ս. հանու յ. յոնս լ. gena, հ. ծնօ(=աւ)տ. եւն:

Գ. Չատ մը կենդանիներու անուններն արտայայտով բառերը.

ս. go, յ. ծովց, լ. bos, հ. կով. — ս. svan, յ. կվառ, լ. canis, հ. շուն. — ս. aja, յ. ալէ, հ. այծ. — ս. mûsh, յ. մուս, լ. mûs, հ. մուկ+ն. — ս. vrcia, յ. ձնկօս, լ. lupus, հ. գայլ. — ս. ahi, յ. էջն, լ. angi-s. հ. աւ(=օ)ձ. — ս. stûra, յ. տանցօս, լ. taurus, հ. տուար (gnuլ). եւն:

Դ. Թուերու անունները. — նշմարեցին նաեւ որ եթէ թուականներէն «մէկ» (2) թիւր սանսկրիտ, յոյն եւ լատին լեզուները միեւնոյն անունով չեն նշանակեր, միւս մնացած թուերն երեք լեզուներու մէջ ալ իրարու շատ նման են: Այսպէս:

ս. dva, յ. ծնա, լ. duo, հ. (տարօրինակ յեղաշրջումով մը)եւկու. — ս. tri, tray, յ. թրեէց, լ. tres, հ. (երթ)-ք. — ս. catvâr, յ. քետարէց, լ. quatuor. հ. չորս-ք եւ քառ. — ս. panchan, յ. քենտէ, լ. quinque, հ. հինգ. — ս. shash, յ. էէ, լ. sex, հ. վեց. — ս. saptan, յ. էպտա, լ. septem, հ. եւթն. — ս. ashtan, յ. ծութա, լ. octo, հ. ութ. — ս. nâvan, յ. էննեա, լ. novem. հ. ինն, ինունք. — ս. daçan, յ. ծեկա, լ. decem, հ. տասան, տասն. — Մնացեալ թուերը կը յօրինուէին հին հայերէնի թուերուն նման. միայն «հարիւր»ը (3) եւ մանաւանդ «հազար»ը (4) զանազան բառերով կ'արտայայտուէին:

Ե. Գործածական ամենանհրաժեշտ բառերն ալ մի եւ նոյնն էին.

ս. jan(i), jân, jâ. յ. յի-յն-օ-մա, լ. gi-gn-o, հ. ծին, ծն+ա-նիլ, ծն+ող. — ս. էծ, յ. էծա, լ. edo, հ. ուտ+եմ. — ս. gam, gâm, gm եւ ga, յ. ճա, ճամ, ճանա, ճ-ճա (ga-ccha-ti, ճա-ծկա), լ. venio, հ. գնալ, գալ. — ս. mar, mâr, mr, յ. մ-մ(6)յօ-տօց, հմմա. նաեւ խօսնա, լ. mor-iор, հ. մեռ+նիլ, մեռ+եալ. — ս. dâ, di, d, յ. ծիծախ, լ. do, dare, հ. տամ, տալ, ե-տու. — ս. th, th-a-te, յ. տշանան, լ. egeo, egenus. հ. իղձ, ըղձալ. — ս. bhar, յ. ֆէրա լ. ferre, հ. բեր+եմ. համ-բեր-եմ. — ս. bhuj, bhoj, լ. fung-or.

(1) Ե բացատրութիւն այս բառին հմմա. ս. gar, gir, gir, յ. ծօրա, ծո-ծրա, լ. voro, հ. կեր, կուլ:

(2) Ս. eka լ. unus. յ. մա եւ հ. մի:

(3) Ս. çatan. յ. է-կատօն, լ. centum. հ. հարիւր:

(4) Ս. sahasra, sa-hasra. յ. չիլօւ, լ. mille. հմմա. նաեւ զէնագերէն՝ hazârem, պահլաւերէն՝ hazâr, նոր-պարսկ. ջայ, հ. հազար:

հ. բուծ-անել . — ս. pa, pa. j. πῶν, L. pa-sco, հ. պա-հել (1) . ս. man, mân, ma, j. μέν, μον-α, μεν-τις, L. mon-eo, հ. ի-ման-ալ, իման-ալ, ի-մա-ստ, մը-տ-ածել, մի-տ . — ս. nâman, j. նոմա, L. nomen, հ. ա-նուն . — ս. màsa, j. μείς, L. mensis, հ. ա-միս . — ս. sthala, sthalî, j. στέλλω, L. stlo-eus, locus. հ. աեղի . — ս. mah, j. μέγ-ας L. mag (n)-us, հ. մեծ . — ս. mi nu, j. μινύ-ωλ . min-uο, հ. մա-նու (մանր) եւն . եւն . :

Հսինք թէ առաջին սանսկրիտ լեզուն սորվողներն շատ զարմացան երբ տեսան, վերոյիշեալ պարագաներու մէջ, այդ ասիական լեզուին Եւրոպայի հին լեզուներու հետ ունեցած խնամութիւնն . սակայն իրենց զարմանքը իւր գագաթնակէտին հասաւ երբ, հետազօտութիւննին աւելի առաջ մղելով, դիտեցին թէ նմանութիւնը միայն բառագրութեան մէջ չէր սահմանափակուէր, այլ աւելի խորը կը թափանցէր, եւ մինչեւ քերականական կազմակերտութեան կը հասնէր : Սանսկրիտի մէջ մի եւ նոյն ձեւերն ու միջոցներն գտան՝ բառեր ածանցելու եւ բաղադրելու : Հայերէնի մէջ ալ՝ քիչ ու շատ ատրբերութեամբ՝ մի եւ նոյն միջոցները կը գտննենք քան միւս հնդեւրոպական լեզուները :

Այսուեղ առաջ կը բերենք քանի մը հայերէն հնդեւրոպական մասնիկներ, որոնք քոյր լեզուներու մէջ այլ եւ այլ ձայնական փոփոխութեամբ գոյութիւն ունին .

— ի— ։ ածականներ կը շինէ :

Այս մասնիկը նախսկին - յօ- կամ - յա- ի մը վրայ կը յենու, ուր՝ - օ- կամ - ա- անհետացած կ'երեւայ եւ - յ- փոխուած է - ի- ի :

Այս մասնկով վերջաւորող բառերն կամ մ գոյականներ ու ածականներ են, կամ - յի - վերջաւորող աներեւոյթներ եւ կամ վերջապէս խրթին կազմութեամբ բառեր :

10) - ի-ով ածականներ .

այր + ի, եաց, (Մատթ. ի. 4). կենզան + ի, ւոյ, (Մատթ. ի. 2). ընտան + ի (ընդ տան), ւոյ, (Մատթ. ժ. 25). ծառաւ + ի, ւոյ, (Մատթ. ե. 6). լկու + ի, (լկում բայէն), ւոյ, (Եղնիկ, էջ 145, տպագր. Վենետ. 1826). եւն : իսկ՝ բար + ի, ւոյ, (Մատթ. դ. 10) եւ նօթ + ի, ւոյ (Մատթ. ժ. 6, 32) եւն . թէպէտ մի եւ նոյն - ի-ով յօրինուած են, սակայն իրենց կազմութիւնն մութ է :

20) - ի-ով գոյականներ .

գործ + ի, ւոյ (Մատթ. Դ. 20). հովան + ի, ւոյ (հովան), (Մատթ. ժ. է. 5). մատան + ի, ւոյ (մատն, անց), (Ղուկ. ժ. 22). ներքին + ի, ւոյ (Մատթ. ժ. թ. 12). եւն . իսկ՝ գոտի, ւոյ (Մատթ. Գ. 4). գինի, ւոյ

(1) Հմմտ. ի բացատրութիւն այս օրինակին՝ սանսկ. go·ra=կով-ա-պահ:

(Մատթ. Թ. 17) • գերանդի, ւոյ (Եղնիկ, նոյն տպագր. 39) • գողունի, ւոյ (Եղնիկ. 37) • հոգի, ւոյ (Մատթ. Բ. 19) • որդի, ւոյ (Մատթ. Ա. 1) • ոսկի, ւոյ (Մատթ. Բ. 11) • փոշի, ւոյ (Մատթ. Ժ. 14) • եւն. :

30) -ի - զի - ձեւով, աներեւոյթի մէջ .

ատելի, ւոյ «ատեմ» (Մատթ. Ե. 44) • արգահատելի, ւոյ «արգահատեմ» (Եղնիկ, 49) • եղծանելի, ւոյ «եղծանեմ» (Կորնթ. Թ. 23) • լսելի, ւոյ «լսեմ» (Մատթ. Զ. 7) • ողորմելի, ւոյ «ողորմիմ» (Կորնթ. ԺԵ. 19) եւն.

-ին = -իո - մասնիկն ալ հնդեւրոպական է եւ տեղի ցոյց տուող ածականներ կը չինէ : Բացի ամենք-ին բառէն՝ «ամէն» (Մատթ. Է. 23) որուն սեռականն - եան կը լինի, միւսներուն - ոյ, - ոցով կը հոլովուին . — առաջ-ին, ոյ «առաջ» (Մատթ. Ե. 24) • արտաք-ին, ոյ «արտաք» (Մատթ. Է. 12) • դիւր-ին, ոյ «դիւր» (Մատթ. Թ. 5) • միջ-ին, ոյ «մէջ» (Եղիշէ՝ ապ. Զմիւռնիա, 1867, էջ 36) • յետ-ին, ոյ «յետ» (Մատթ. ԺԲ. 45) • ներք-ին, ոյ «ներք» (Մատթ. ԻԳ. 26) • վերջ-ին, ոյ «վերջ» (Եղիշէ՝ էջ 36) :

-ատ = -աւ - մասնիկն ալ անտարակոյա հնդեւրոպական է, վերջին - ս-ին համար որ իրանական չի կրնար լինել : Այս մասնիկը կարելի է յունարէն՝ -աչ, ածօծ-ին մերձեցնել : Բաւական բառեր կան հայերէն՝ որք այս մասնիկով կը վերջաւորին, սակայն անոնցմէ շատերն փոխ առնըւած են եւ կամ անծանօթ ծագում մ'ունին : Ամէնէն ապացուցիչ օրինակներն հետեւ եալներն են՝ արմ-ատ (Մատթ. ԺԳ. 16) • խորխոր-ատ (Մատթ. ԺԲ. 11) : — Շփոթելու չէ սակայն այս մասնիկին հետ ուրիշ - ատ - մասնիկ մ'ալ որ կը գտնուի հին եւ նոր հայերէնի՝ պնչատ, ունչատ, թեւատ, պոչատ եւ նման բառերու մէջ . վասնզի այսպիսի բառերու մէջ գտնուողն, անկասկած, կը ներկայացնէ նախկին - հատ - արմատն՝ հատ - անել բային, եւ կը նշանակէ՝ «թեւը կտրած», «պոչը կտրած» եւն :

-ար = -աւ - մասնիկն որ յունարէն - զօ-ին կը համապատասխանէ՝ հնդեւրոպական է, եւ կը ծառայէ ածականներ եւ անուններ շինելու . զոր օրինակ՝

արդ - ար, ի, ոց [հմմտ. ր - ւս] (Մատթ. Ա. 19) • ճարտ - ար, ի, աց (Եղն. 28) • պատահ - ար, ի, աց (Եղիշ. 23) • վատ(թ)- ար, ի, աց (Եղիշ. 45) • կան նաև ուրիշ բառեր - ար - վերջաւորութեամբ, սակայն անոնցմէ շատերն փոխառեալ են եւ գրեթէ միշտ անոնց կերտումն անհասկանալի է :

-ան = -առ - մասնիկը կը յենու նախկին - առա - մասնկի մը վրայ որ երբեմն գործը եւ երբեմն գործողը կը ցուցնէ, եւ որ կատարելապէս հնդեւրոպական է : - առա = - անա - նախկին մասնիկը դեռ գոյութիւն ունի հայերէնի մէջ, բայց միայն յոգնակիի մէջ երեւան կուգայ, ինչ-պէս՝ խոտ - ան, յոգ, խոտ - անա - ց եւն :

- ան - մասնկով վերջաւորող բառերն - ի - , - աց - կը հոլովուին . օրինակ . կոխ - ան, ի, աց (Մատթ. Ե. 13) • խոտ - ան, ի, աց (Մատթ. ԺԳ. 48).

հնձ - ան , ի , աց (Մարկ . 4) . յանց - ան , ի , աց (Մատթ . 9 . 14) . տանջ - ան , ի , աց (Մատթ . 7 . 24) . պատճառ - ան , ի , աց (Մատթ . իդ . 14) . փրկ - ան , ի , աց (Մատթ . ի . 28) . կապ - ան , ի , աց (Եղիշ . 6) . փակ - ան , ի , աց (Մատթ . մԶ . 19) . հրաւիր - ան , ի , աց (Հոռվմ . լ . 28) . բոլոր այս բառերն ծագած են՝ խոտեմ , հնձեմ , յանցանեմ , տանջեմ , պատճառեմ , փակեմ , հրաւիրեմ եւն . բայերէն :

Կան նաեւ՝ գաղան , ի , աց (Մարկ . Ա . 13) . գերան , ի , աց (Մատթ . է . 3) . գերեզման , ի , աց (Մատթ . մԴ . 27) . շուշան , ի , աց (Մատթ . Զ . 28) . ուսկան , ի , աց (Մատթ . Դ . 18) . սեղան , ի , աց (Մատթ . Ե . 23) . տապան , ի , աց (Մատթ . իդ . 38) . որոց ձեւակերտութիւնը մութ է :

- ուն - = - սո - մասնիկը որ նոյնպէս հնդեւրոպական է՝ բարին գործողի նշանակութիւն կուտայ եւ կամ զայն ընդունելութեան (participe) կը վերածէ : Ասիկա բայերու ներկային վրայ կը դրուի .

Գնայ - ուն , ոյ , ոց «գնամ» (Եղն . 158) . թոչ - ուն , ոյ , ոց «թոչիմ» (Մատթ . Զ . 26) . կաս - ուն , ոյ , ոց «կասի» (Կորնթ . թ . 10) . շարժ - ուն , ոյ , ոց «շարժիմ» (Մատթ . մԱ . 7) . սող - ուն , ոյ , ոց «սողամ» (Եղն . 145) . փայլատակ - ուն , ոյ , ոց «փայլատակիմ» (Եղիշ . 183) . արթ - ուն , ոյ , ոց (Մատթ . իդ . 42) . աճեց - ուն , ոյ , ոց (Կողոս . Ա . 10) . գիտ - ուն , ոյ , ոց (Մատթ . մԱ . 26) . իմաստ - ուն , ոյ , ոց (Մատթ . է . 24) . խօս - ուն , ոյ , ոց (Հոռվմ . մԲ . 1) . կանգ - ուն , ոյ , ոց (Մատթ . Զ . 27) . զուարթ - ուն , ոյ , ոց (Ա . թեսաղ . Ե . 6) :

- որդ - = - ord - մասնիկը՝ դործածողը կը ցուցնէ : Ասիկա անուանական եւ հնդեւրոպական է ու կը հոլովուի - ի - աց .

առաջն - որդ (Մատթ . իդ . 16) . աւել - որդ (Մարկ . մԲ . 44) . լուղ - որդ (Եղն . 106) . խաղաղ - որդ (Փորթք թ . 49) . կց - որդ (Հոռվմ . լ . 17) . հաղ - որդ (Հոռվմ . լ . 17) . հասարակ - որդ (Մատթ . ի . 12) . հակառակ - որդ (Եղն . 54) . որս - որդ (Մատթ . Դ . 19) . պարապ - որդ (Մատթ . մԲ . 44) :

Նմանասէս հնդեւրոպական են հայերէն վերջադիր մասնիկներէն՝ ։ ։ = - ու - , ումն - = - ստո - , իւն - = - ևն - = - տո - , ուրիւն - = - սննու - , օղ - = - ասլ - , ող - = - օլ - եւն . եւն . որոց համար առ այժմ օրինակներ չենք տար չկրկնելու համար . վասնզի մօտ ժամանակէն մասնիկներու վրայ ընդարձակ գործ մը պիտի հարտարակենք «Բանասէր»ի մէջ :

Գիտնականք իրենց հետազոտութիւնն աւելի առաջ մղելով նշանարկին նաեւ թէ բաղդատական եւ գերադրական շինող մասնիկներն ալ մի եւ նոյնն էին սանսկրիտին՝ ինչպէս նաեւ Եւրոպայի դասական հին լեզուներուն մէջ : Տնսան թէ սանսկրիտ լեզուն բաղդատականի համար կը գործածէր - tara - վերջադիր մասնիկը , որ կը համապատասխանէր՝ յ . - τερος , եւ լ . - erusին sup - өրս բառին մէջ . իսկ գերա-

դրական շինելու համար Հնդիկներն կը գործածէին - տառ - մասնիկը , որ նոյնն էր քան լատ . - timusը , զէնդերէն - տեմա , եւ զոր Յոյները - տաօչով կը շինէին , կորսնցուցած լինելով - տամաի հետ առնչութիւն ունեցող ձեւն :

Գալով մեր լեզուին , այդ երկու կարեւոր մասնիկներն բոլորովին կորսնցուցած կամ մոռցած կ'երեւայ եւ կը գործածէ թէ՛ բաղդատականի եւ թէ գերազրականի համար՝ - զոյն - բառը , որն որ իրանական ծագում ունենալ կը թուի (զէնդերէն՝ -gaona, guna, պահաւերէն՝ -gùnak = գուն + ակ , նոր - պարսկ . ցնահ . եւ կամ գուցէ սեմական՝ ցօղ) :

Գալով հոլովներու , տեսան թէ Դասական լեզուներուն նման Հնդկաց լեզուն ալ հոլովելու քանի մը տեսակներ ունէր , եւ կը զանազանէր արականը իրականէն , եւ այս երկուքը՝ չէզոքէն . կ'ընդունէր եզակին եւ յոդնակին՝ ինչպէս նաեւ երկակին . յոյն եւ լատին լեզուներու առաւել կամ նուազ նման միջոցներ կը գործածէր , գոյականներուն եւ ընդհանրապէս անուններուն թիւն ու սեռը որոշելու համար : Հոլովելու կերպը՝ անդամահատութեան մանրախոյզ քննութենէ մը անցընելով տեսան թէ հոլովակերտ յանգերն ալ մի եւ նոյն էին , ձայնական փոփոխութիւններ , նուազումներ կամ աճեցումներ կրելով հանդերձ . այսպէս :

Եզակի	Ուղ .	- s (cruta-s). L · s (dominu - s), j · aç , nç , ç եւն .
	Սեռ .	- as; -s;-syə; -j - -h .
	Տր .	- abhi; -ai; -aya; -h · -j ·
	Հայց .	- am; m (n) .
	Բաց .	- at, -t; -ad; -oç (=at); -at = ah = aj = k (?)
	Գործ .	- a; -bhi; -phi ; -p , φ , ւ .
	Ներդ .	- i, ai, au, âm, in, -h , -hâ .

Յոքնակի	Ուղ .	- sa + sa = sas = âs - es; -f .
	Սեռ .	- sams = sâm, âm. - g .
	Տր .	- bhi - am - s = - bhyas; -bus; - g .
	Հայց .	- am - s, ms, m, an, s; -u .
	Բաց .	- bhi - am - s = - bhyas; - bus; - g .
	Գործ .	- bhi - s, ais; -f .
	Ներդ .	- sva, susa, su .

Հայերէնի մէջ երկակին բոլորովին անհետացած լինելով , մենք դանց կ'առնունք թէ՛ հոլովման եւ թէ խոնարհման մէջ :

Վերջապէս բայերուն հասնելով տեսան թէ սանսկրիտ լեզուն մի եւ նոյն սովորութիւնը ունէր ներգործական , կրաւորական եւ չէզոք բայեր ընդունելու քան յունարէնն ու լատիներէնն : Խոկ բայերտ խոնարհման ժամանակ՝ սանսկրիտի դէմքերն նշանակող յանգերն բաղդա-

տելով յոյն եւ լատին խոնարհմանց դիմանիշներուն հետ, հետեւեալ ընդհանուր ցուցակը գտան, որուն վրայ մենք կ'աւելցնենք նաեւ հայրէնը, լիթուանիրէնը եւ գործացերէնը.

անկ.	յուն.	լատ.	գոր.	իհր.	հայ.	
-mi	-μι	-m	-m	-mi	-մ.	$\left\{ \begin{array}{l} 1^{\text{st}} \text{ դէմք} \\ 2^{\text{nd}} \text{ դէմք} \end{array} \right\}$ եղակի.
-si	-σι, ο	-s	-s	-si	-ս.	$\left\{ \begin{array}{l} 1^{\text{st}} \text{ դէմք} \\ 2^{\text{nd}} \text{ դէմք} \end{array} \right\}$ յոդնկի:
-ti	-τι, σι	-t	-t	-ti	-է.	$\left\{ \begin{array}{l} 1^{\text{st}} \text{ դէմք} \\ 2^{\text{nd}} \text{ դէմք} \end{array} \right\}$

-mas	-μεն, μεս,	-mus	-m	me	-մ + f.	$\left\{ \begin{array}{l} 1^{\text{st}} \text{ դէմք} \\ 2^{\text{nd}} \text{ դէմք} \end{array} \right\}$ յոդնկի:
-tha	-τε	-tis	-th	te	-էֆ.	$\left\{ \begin{array}{l} 1^{\text{st}} \text{ դէմք} \\ 2^{\text{nd}} \text{ դէմք} \end{array} \right\}$ յոդնկի:
-nti	-ντι	-nt	-nd	ti	-էն.	$\left\{ \begin{array}{l} 1^{\text{st}} \text{ դէմք} \\ 2^{\text{nd}} \text{ դէմք} \end{array} \right\}$

Քերականական այս քննութիւններն զիրենք առաջնորդեցին բառական քննութեանց . ուր նշմարեցին թէ սանսկրիտ բառերը շատ աւելի անարատ էին, ձեւերու կրած փոփոխութիւնները աւելի լեցուն եւ կանոնաւոր էին քան թէ դասական լեզուներու մէջ . վերջիններս կարծես թէ փոփոխութիւններ, վանկի նուազումներ եւ աճեցումներ կրած էին : Բոլոր այս հաստատութիւններէն յետոյ, խնամութիւնն այլեւս անկասկածելի էր . բայց աւելի զիւրին էր զայն նշնմարել քան բացատրել :

Առաջին ենթադրութիւնն որ իրենց մտքին ներկայացաւ, այն եղաւ թէ՝ Հնդկները Եւրոպայի ժողովրդոց նախնիքը եղած են, եւ թէ սանսկրիտը՝ յունարէնի եւ լատիններէնի մայր լեզուն եղած է : Սակայն աւելի ուշադրութեամբ քննութիւն մը իրենց ցոյց տուաւ, թէ այդ ենթադրութիւնը հիմնաւոր չէր . վասնզի դիտեցին որ եթէ սանսկրիտ լեզուն շատ մը հին ձեւեր կը ներկայացնէր, կային սակայն կէտեր որոց մէջ դասական լեզուները հաւատարմագոյն մնացած էին : Վերջիններս պահած են փոքր քանակութեամբ հին ձեւեր զորս սանսկրիտը ի սպառ կորսնցուցեր է . անոնք ազատ են մնացած այն փոփոխութիւններէն զորս կրած է Հնդկաստանի լեզուին ձայնական դրութիւնը, շատ վաղօրօք : Այս լեզուներէն երբեմն մին եւ երբեմն միւսը աւելի նախնական ձեւ մը կը ներկայացնէ, եւ անարատ պահած ալ է :

Նոյն տրամաբանութիւնը, որ երկար ժամանակէ ի վեր ապացուցեր էր թէ լատիններէնը յունարէնէ առաջ եկած չէ, հաստատեց նոտեւթէ՝ ոչ յունարէնը եւ ոչ ալ լատիններէնը կրնան սանսկրիտէ առաջ գալ : Հասկցուեցաւ — եւ այսօր զեռ այդ սկզբունքն է որ բազդատական քերականութեան հիման տեղ կը ծառայէ — որ սանսկրիտ՝ ոչ թէ եւրոպական լեզուներուն բունն է, այլ անոնց նման մի ճիւղ, որ մի եւ նոյն արմատէն կամ մի եւ նոյն աղբիւրէն կը բդիխի :

Սանսկրիտի, Եւրոպական հին լեզուներու եւ առ հասարակ հնդեւրոպական կոչուած բարբառներու առնչութիւնը կամ խնամութիւնը կա-

բելի է բաղդատել մեր հայ գիւղացի ընտանիքի մը հետ, ուր՝ երբեմն 10-15 որդիք — յաճախ ամուսնացած եւ զաւակներու տէր — միեւնոյն յարկին տակ, իրենց հօր՝ տան պետին — pater familias — իշխանութեան եւ հրամանաց տակ կ'ապրին. այդ որդիք, միայն իրենց հօր մեռնելէն յետոյ, ընտանիքներ պիտի կազմեն, զատ զատ բայց միշտ եղայր են իրարու։ Այսպէս ալ հնդեւրոպական կոչուած լեզուները որ այսօր իրենց կարգին ընտանեաց տէր են դարձած՝ նոր լեզուներու ծնունդ տալով, ժամանակաւ, ուրիշ՝ հնագոյն հօր մը կամ մօր մը եւ կամ ընտանիքի մը զաւակներն էին. իսկ այդ հին հօր կամ մօր եւ կամ ընտանիքի ընդհանուր անուն տրուած է այսօր՝ Հնդեւրոպական լեզու, որ այլեւս գոյութիւն չունի, եւ զոր կարելի է միայն խարխափելով վերականգնել։

Դարձեալ կարելի է երեւակայել ծառ մը որուն բունը լինի՝ հնդեւրոպական լեզուն, իսկ բունէն մեկնող սատերն ա՛յնքան լինին՝ որքան կը հաշուուին այսօր հնդեւրոպական լեզուներ. այդ սատերէն մեկնող ճիւղերն լինին հնդեւրոպական լեզուներէ ծագում առնող նոր ընթացիկ լեզուները. եւ ճիւղերէն մեկնող շիւղերն ալ՝ նոր լեզուներու այլ եւ այլ բարբառները ներկայացնեն։

Այդ հնդեւրոպաքրուն երեւակայական ծառէն կը ծնին սանսկրիտ, յունարէնը եւ լատիներէնը, ինչպէս՝ հայերէնը, գէնդերէնը, գոթերէնը, սլաւերէնը, հին բարձր գերմաներէնը եւ առ հասարակ բոլոր հնդեւրոպական կոչուած լեզուները։

Հնդեւրոպական լեզուն կարելի է նմանցնել նաև ծովու մը որ իւր մէջ կ'ընդունի 8-10 գետեր (հնդեւրոպական լեզուներ՝ սանսկրիտ, գէնդ, հայերէն, յունարէն, լատիներէն եւն.)։ այս գետերուն մէջ կուգան թափիլ գետակներ (հնդեւրոպականներէ ծագող նոր լեզուներ. ինչպէս լատիներէնէ՝ ռոման կամ լատին կոչուած լեզուները, հայերէնէ՝ արդի հայերէնը եւն.) իսկ գետակներուն մէջ կը թափին առուակներ (նոր լեզուներու այլ եւ այլ բարբառներն, ինչպէս հայերէնի այլ եւ այլ գաւառաբարբառները եւն.)։

Այս վերջին նմանութիւնն հակադարձ օրինակ մ'է, եւ կարելի է չրջել ծովը ակի մը նմանցնելով, որ ծնունդ տայ հնդեւրոպական լեզուներու, վերջիններս՝ նոր լեզուներու, եւ նորերը՝ այլ եւ այլ գաւառաբարբառներու։

Երբ իմացուեցաւ թէ սանսկրիտի, յունարէնի եւ լատիներէնի միջեւ մնե խնամութիւն մը կայ եւ թէ առաջինն մայր եղած չէր հետեւեալներուն, ոկսան երեք լեզուներն իրարու մօսեցնել եւ բաղդատել. անմիջապէս նշմարեցին թէ այդ տեսակ համեմատութիւն մը աւելի հաստատուն սկզբունքներու վրայ կը յինուր եւ ապահովագոյն հետեւանք-

ներ կուտար քան թէ յունարէնի եւ լատիներէնի քերականութիւնը : ինչպէս որ մինչեւ այն ժամանակ մշակուած էին : ինչ որ արգելք կը հանդիսանար , մինչեւ այն ատեն , յունարէնի եւ լատիներէնի բաղդատական քերականութեան ուսման , անկէ սպասուած պտուղն տալու , այն էր՝ թէ երկու լեզուներուն բաղդատութիւնը թէպէտ երեւան կը հանէր ձեւերու տարբերութիւններ եւ քերականական զանազանութիւններ , բայց երբ երկուքն դէմ դիմաց դնէին եւ իրարու հետ բաղդատէին՝ անկարելի էր հաստատապէս որոշել թէ երկու ձեւերէ ո՞րն է բնականն եւ նախնականը եւ ո՞րն նորը կամ աղաւաղեալը : Զոր օրինակ լ. sum (եմ) եւ յ. ևլու (եմ) ձեւերէն ո՞րը աւելի հին է եւ ո՞րը աւելի լաւ պահպանուած : Կային ձեւեր որք մէկ լեզուին մէջ գոյութիւն ունէին իսկ՝ միւսին մէջ չէին գտնուէր . ինչպէս լ. -bo եւ -bəm բայանգերը (désinences) . — որոց առաջինը ապառնի կը շինէ (vide-bo, ama-bo, տեսսից , սիրեցից) եւ երկրորդը՝ անկատար (vide-bam, ama-bam , տեսսանէի , սիրէի) եւ որոնք յունարէնի մէջ գոյութիւն չունին , — հին են թէ նոր : Լատիներէնի մէջ գտնուող՝ datum, notum, statum ձեւերով բայանուն - աներեւոյթները (supin) նո՞ր , շինժո՞ւ ձեւեր էին եւ միայն իտալիոյ լեզուին յատուկ . թէ հին ձեւ մը՝ զոր յունարէնը ի սպառ կորանցուցեր է : Դարձեալ՝ յունարէնը (Հելենիքա) քանի մը ճիւղերու կամ բարբառներու կը բաժնուի (գլխաւոր չորս) . արդ այս բարբառներէն ո՞րն աւելի հին է եւ ո՞րը նոր : Բոլոր այս հարցումներուն եւ ուրիշ ասոնց նման հարիւրաւոր հարցմանց՝ յոյն - լատին քերականութիւնը չէր կրնար պատասխանել եւ կամ ենթադրութիւններով կը պատասխանէր : Հետազօտող գիտնականը ինքն իրեն այս հարցումները ընելէն յետոյ , իւր լատին եւ յոյն լեզուաց մէջ ունեցած խորին հմտութեամբն հանդերձ , անլուծանելի խնդրոյ մը առջեւ կը գտնուէր :

Բոլոր այդ հարցումներուն պատասխանելու համար մենք սանսկրիտին կը դիմնաք որ մեզ իրը բնագիր կրնայ ծառայել , քանի որ իւր ձեւերն կը ցուցնէ թէ նա լատիներէնի եւ յունարէնէ — եւս առաւել յունարէնի բարբառներու բաժնուելիք — շատ առաջ բաժնուած է հնդեւրոպական բունէն . ուրիմն ամենայն կասկածանք պէտք է դադրին երբ սանսկրիտը կուգայ հաստատել ձեւի մը վաւերականութիւնը կամ օրէնքի մը հնութիւնն : Ահա այս է այն օգտակարութեան բնութիւնն զոր սանսկրիտի գիւտն մեզ բերաւ , այսինքն նա եղաւ այն համեմատութեան սահմանը , զոր մինչեւ այն ժամանակ դասական բանասիրութիւնը ի գուր փնտուած էր :

Այսպէս ուրիմն լ. sum , յ. ևլու եւ հ. եմի գիմացն սանսկրիտ ասմի գնելով , անմիջապէս կը տեսնենք թէ՝ ո՞ր լեզուն աւելի փափոխութիւն կրած է եւ ի՞նչպէս այդ փոփոխութիւններն առաջ եկած են :

Նմանապէս լատին լեզուին յատուկ կարծուած statum, datum, նա-
տում աներեւոյթ-բայանուններու ծագումն փնտոելով կը տեսնենք թէ
անոնք յար եւ նման են սանսկրիտի sthātum, dātum, jnātum ձեւերուն
որք Հնդկաստանի լեզուին մէջ ալ աներեւոյթներ են : Ուստի կ'ըստուննք
թէ լատինական բայանուն-աներեւոյթը (stipin) հին ձեւ մ'է եւ աներե-
ւոյթի մը կամ բայանունի մը արժէքն ունի . իսկ իւր կազմութեամբ
շատ մօտ է cursus, raptus եւն. գոյակամներուն :

Դարձեալ, սանսկրիտ լեզուի բայերու խոնարհման կերպին վրայ
ակնարկ մը ճգկնով կը տեսնենք թէ լատիներէնի անկատարի եւ ապա-
նիի յատուկ յանգերն ինչպէս՝ videbam, amabam, video, amabo, հետք
իսկ չեն ճգած Հնդկաց լեզուին մէջ, ուստի կ'ըստիպուինք ենթադրել
թէ այդ ետո, եօ վերջաւորութիւններն առաջ եկած լինելու են օժան-
դակ բայէ մը, ինչպէս անգդիերէնի մէջ կը տեսնուի ու ե ձեւով իսկ
գերմաներէնի մէջ ich bin, du bist, er ist եւն :

Յոյն բարբառներու ինդիրն ալ որ ա'յնքան երկար ժամանակ վի-
ճարանութեանց առարկայ դարձած էր, վերջապէս իւր լուծումն ստացաւ
սանսկրիտի երեւան գալովն . վասնդի տեսնուեցաւ որ յունական բար-
բառներէն ամէնքն ալ հին ձեւեր կը պարունակէին, առաւել կամ նուազ
աղաւազեալ ձեւերու հետ :

Մինչեւ այն ժամանակ դասական քերականութեանց կանոնները
մէկ մէկ հանելուկներ էին երբ մարդ ուզէր անոնց իրարու հետ ունե-
ցած յարաբերութիւնն իմանալ : Այդ կանոնները կը նմանէին պատմու-
թեան մը որուն մէն մի եղելութիւններն՝ զատ զատ առած, մնզ ծա-
նօթ էին, սակայն ընդհանուր շաղկապումն եւ ժամանակագրութիւնը,
հակառակ մեր մտքի բոլոր ջանքերուն, մննէ կը խուսափէին :

Արդ պատմութիւն մը վաստակութեան արժանի լինելու համար
պէտք է որ յենու կա'մ արձանագրութեանց, մեղալներու, դաշնագրու-
թեանց եւ կամ նմանօրինակ վաւերական դրութեանց վրայ, կամ թէ՝
պատմութիւն, յիշատակագրութիւն, ժամանակագրութիւն եւ տարե-
գրութիւն ընելու պաշտօն ունեցող մատենագիրներու վրայ, ոբանք —
վերջնոց համար է խօսքու — կրնան կա'մ ժամանակակից, այսինքն՝ ակա-
նատես վկայ լինել, կամ ապրիլ այն ժամանակ յորում իրենց պատմած
եղելութիւններն տեղի են ունեցեր, եւ կամ յետաղայ լինել իրենց
գրած պատմութեան ժամանակին, սակայն միշտ յենուլ պարտին ժամա-
նակակից վկայութեանց վրայ :

Արդ լեզուաբանութեան մէջ ալ՝ անսպասելի վկայ մը — սանս-
կրիտն — Արեւելքի խորերէն գալով, դարեւոր խոնդիրները լուծեց եւ
գէթ յարաբերական ժամանակագրութիւն մը մացուց լեզուներու պատ-
մութեան մէջ, ամէն բան իւր տեղը դրաւ եւ մեզ հայթայթեց ճշմար-
տութիւնը ճանչնալու այն դատանիշն (critérium)՝ առանց որոյ եւ ոչ
մէկ գիտութիւն կրնայ առաջանալ :

Հայերէնն ալ հետաքրքրութեան առարկայ դառնալով՝ հայ թէ օտարազգի գիտնականներն առ հասարակ անթափանցելի առեղծուածի մը առջեւ գտան ինքզինքնին :

Ի՞նչ է այդ լեզուն՝ ո՞ր տեղէն եկեր է . ի՞նչ կապ ունի կիրթ եւ անկիրթ աշխարհներու մէջ գոյութիւն ունեցող միւս բարբառներուն հետ :

Ահաւասիկ նոյնքան անպատճանի հարցումներ :

Նատեր՝ երկար ժամանակ՝ կարծեցին — եւ հայկական անմիտ ու շինծու աւանդութիւն մ'ալ՝ ո՞չ նուազ նպաստաւսը չէր լիներ գէսլի այդ կարծիքին կողմն կամայ եւ ակամայ հակեցնելու դատողութեան կը շիռն — թէ հայկական բարբառը աենական է, անոր մէջ բաւական թուով նեմական բառեր (մանաւանդ ասորերէն, քաղցէարէն եւ աւելի յետադայ ժամանակներում նաեւ՝ արաբերէն) գտնուելուն եւ արոգանութեան մէջ ալ քիչ շատ նմանութիւն երեւնալուն համար : Այս կարծիքը՝ ասկէ դեռ քանի մը տասնեակ տարիներ առաջ գիտնականներու մնձամանութեան կարծիքն կը համարուէր :

Ուրիշներ՝ աւելի լուրջ մտքեր՝ հայերէնը յունարէնին մերձեցուցին . ասոնք հայկական բարբառը յունարէնի մէկ ճիւղը նկատեցին կամ անկէ սերած լեզու մը :

Այլք, հայերէնէ բան մը չկարենալով հասկնալ, մօտեցուցին զայն փոխգերենի, հաւանականաբար այն լաւագոյն պատճառին համար, որ այս վերջին լեզուին վրայ ալ շատ բան չէին գիտեր :

Ինքզինքնին աւելի լուրջ ուսումնասիրութեան մը տուող գիտնականներէն ումանք ալ — եւ դեռ շատ են այսօր այս գաղափարին կուսակիցները — հայերէնի մէջ խիստ բազմաթիւ իրանական բառերու հանդիպելով, զայն հնդեւրոպական լեզուներու իրանական բաժնին մէկ ճիւղը կը համարին եւ իրանական կը կոչեն զայն :

Վերջին տարիներս գերմանացի գիտնական մը, անշուշտ նոր գիւտ մը ըրած լինելուն փառքը վայելելու սաստիկ փափաքէն տոչորած, բռնազրոսիկ խնամութիւն մը ուղեց որ անպատճառ լինի հայերէնի եւ Քետացոց (Հաթեանց) լեզուին մէջ . լեզու մը՝ որուն վրայ գիտական աշխարհը գեռ բան մը չդիտէ . վասնդի տակաւին հազիւ քանի մը բառեր կարդացուած են այդ լեզուէն, որոնք հայերէնի հետ ո եւ է առնչութիւն ունենալէ հեռի են :

Արդ՝ բոլոր այս տեսութեանց հնարիչներուն եթէ ոմանց գիտութիւնն կը պակսէր, մենք կ'ընդունինք թէ շատերուն ալ բազմակողմանի հմտութիւնը խիստ մեծ էր . այսինքն եթէ ոմանք՝ չըսենք տղիտութեամբ այլ ոչ-բաւական դիտութեամբ սխալեցան, ուրիշներ՝ ընդհակառակը՝ գիտութեան, այսպէս ասած, յորդութենէն շփոթեցան :

Եւ յիրաւի՛ ի՞նչ բանի կը նմանի մնր լեզուն թէ՛ գիտնականին եւ թէ պարզ զարգացման տէր անհատին համար :

Հայկական բարբառը նման է անսպատի մը՝ որուն համար բնաւ աշխարհագրական կամ պատմական ո եւ է տեղեկութիւն չունինք եւ որուն մէջ իյնալով կը գտնենք զանազան ովասիմներ, եւ ասոնց որպիսութենէն դատելով՝ այն անսպատի կը վերագրենք երկրագնդիս այս ինչ կամ այն ինչ մասին։ Եւ կամ՝ մեր լեզուն կը նմանի պեղումներէ երեւան եկած աւերակ քաղաքի մը, որուն վրայ եւ ոչ մէկ հեղինակ խօսած է եւ որուն այլ եւ այլ մասերն ու չենքերն մեր քննութեան առարկայ դառնալով՝ անոնց ճարտարապետութեան եւ արուեստի զանազանութիւնը մնաց ենթադրել կուտայ եգիպտացւոց, Բաբելացւոց, Ասուրեստանեայց, Հրէից, Յունաց կամ Լատինաց ազգեցութիւնն։

Ի՞նչ է մեր լեզուն եթէ ոչ լարիւրինթոս մը, որուն մէջէն ելլելու եւ ոչ մէկ միջոց եւ ոչ մէկ առաջնորդ ունինք։

Հնդեւրոպական ուրիշ լեզունեցը ուսումնասիրած ժամանակ, բաց ի դասական դարձած լեզուէն որ կատարելագործուած եւ բոլորովին օտարացած կը ներկայանայ մնաց, կը գտնենք նաեւ անոր քով աւելի վաղընջական (archaique) բարբառ մ'ալ, կամ ստոր լեզու մը եւ զանազան գաւառաբարբառներ, որոնք դասական լեզուին կազմութեան եւ կատարելագործութեան գործիքներն եղած են, եւ ի պահանջել հարկին եթէ անոնց դիմենք, դասականացած լեզուին գրեթէ ամբողջութիւնն կը լուսաբանուի։ Այսպէս՝ լատիներէնը ու յունարէնն օրինակ առնելով՝ կը տեսնենք, թէ Վերգիլիոսներէ, Կիկերոններէ, Սալլուստիոսներէ, Պլինիոսներէ, Հոմերոսներէ, Դիմոսթենէներէ, եւ Թուկիդիտէներէ յառաջ, թէ՛ ժամանակակից եւ թէ վերջը կը գտնենք նաեւ երկրորդ եւ երրորդ աստիճանի գրողներ, ո՛չ իրենց գաղափարով՝ գաղափարը գործ չունի այստեղ — այլ իրենց ձեւով եւ ոճով։ Այս երկրորդ աստիճանի գրողներէ ումանք աւելի վաղնջական եւ ոմանք ալ դասականութենէ գուրս եկած՝ ստոր ոճով գրած են։ Եւ սկայան ասոնց ամէնքն ալ մնէ կարեւորութիւն ունին դասական լեզուն ուսումնասիրելու գործին մէջ։ Բաց ի ասկէ, կային գաւառաբարբառներ եւ ժողովրդական լեզու մը — ինչպէս Յունաց՝ դորիականը, յոնականը, եւն. Լատինաց՝ ստորին լատիներէնը, ուամկական լատիներէնը, եւն. — որոցմէ առաջ եկած են դասական կամ գրական բարբառները։

Նոր լեզուներէն՝ ֆրանսերէնը օրինակ առնելով կը տեսնենք, թէ այժմու ֆրանսերէնը նման չէ անցեալ դարու ֆրանսերէնին։ անցեալ դարունը՝ Ժէրգ գարու բարբառին, Ժէրզը՝ Փջին եւն. բայց այդ դարերու լեզուներն մնաց հասած են չորհիւ այն դարերու վերաբերող գրիչներու գրութեանց։

Հայերէնի վերագառնալով, եթէ ուզենը ուսումնասիրելու զուտ լեզու մը փնտոել՝ միայն եւ միայն ոսկեդարեան կոչուած հայերէնը կը գտնենք։ Եւ առկէ ալ՝ կարելի է ըսել միայն Հին եւ նոր կտակարան-

ներու լեզուն . վասնզի Եզնիկն ու Եղիշէն արդէն իրենց փոխառութիւններով բաւական հեռացած կրնան համարուիլ զորօրինակ Աւետարանի լեզուէն :

Արդ՝ եթէ նոյն իսկ իւր ամբողջութեամբն վեր առնենք ոսկեդարեան գրականութիւնը , կը գտնենք այնտեղ յղկուած , կատարելագործուած եւ նրբացած ու ամեն տեսուկ թե՛լումներու յարևարող լեզու մը . միայն Մէկ ԼեջՈՒ : Խսկ այդ մէկ հատիկ լեզուն այն կատարելութեան հասնելու համար ի՞նչ աստիճաններէ , ի՞նչ ճամբաններէ եւ ի՞նչ խաւերէ անցած լինելն մեզ համար գաղանիք մ'է եւ յաւիտենական գաղտնիքը պիտի մնայ , աւա՞զ :

Եւ ի՞նչու :

Որովհետեւ — թո՛ղ ներուի մեզ ըսել — այն նուիրական անձը՝ որուն մենք այնքան պարծանօք «Լուսառուրիչ» անունը կուտանք . Սուրբն Գրիգոր իւր օգնականներով եւ յաջորդներով (առանց մեր ընթերցողներուն կրօնական զգացումները վիրաւորելու) խաւարիչ մ'եղաւ պատմական-լեզուարանական տեսակէտով : Յիշրաւի եթէ դիմնք մեր պատմիչներէն Ազաթանգեղուին եւ ուրիշներու . կը տեսնենք թէ անոնք Հայաստանի մէջ քրիստոնէութեան տարածման վրայ խօսած ժամանակնին տարօրինակ եռանդով մը կը պատմեն թէ ի՞նչպէս Սրբն . Գրիգոր եւ իւր երանելի յւղորդներն Հայաստանի մէն մի անկիւնը պարտելով մեհեանները կը կործանէին (1) . քուրմերը կը հալածէին (2) , մեհեանական զար-

(1) «Հասեալ Ս . Առաքեալն հալածեաց զգարբինան՝ զգործօնեայս չարին եւ զիուռն փշեաց՝ որ յանաւն Անահտայ էր» : Հ . Ալիշան , Հին հաւասէ Հայոց , էջ 38 : — «Եւ զպատկերսն փշեալ զօրութեամբ Ս . Խաչին » Անդ , էջ 49 : — «Դու եւ զԱրմագղական սուտանունն այն գդիւարնակն պատկեր՝ զդիւանունն Դիսուի՝ կործանեցեր » : Խօսք Անանիս վարդապետի . անդ , էջ 258 : — Ս . Նունէ՝ «կործանեաց զամպրոպային պատկերն Սրամազգայ , որ կայր մեկուսի ի քաղաքէն , եւն . » անդ , էջ 258 : — Անահտայ պատկերին համար կը գրէր Ս . Գրիգոր . «խորտակեցաֆ , եւ տուաք զբերդն Տիրինկատարի՝ իւր քաղաքն եւ ամենայն սահմանօքն՝ ընծայ Ս . Առաքելուն . » անդ , էջ 268 : — «Զգաստացեալ զօրօքն՝ փշրէին զոսկի պատկերն Անահտականաց դիցն , եւ աւենեւին զտեղին բանդեալ վատնէին , եւ զոսկին եւ զարծաթն աւար առեալ» . անդ , էջ 272 . — Անանիս վարդապետ ուրախութեամբ կը գոչէ . «Օրհնեալ ես դու լուսանկար առագաստ , որ շքեղաճուի նազանօք զօրացար ի վերայ պատկեցան դրօշելոց , եւ հարեալ խորտակեցեր զմնոտի պաճուծանս զիւանուէր եւ քաջապերծ պանծանաց Անահտան տիկնոց» . անդ , 273 : — « . . . Ս . Գրիգոր՝ ո՞րպէս մի տեառնազբելով՝ կործանեալ անենա արար» . անդ , էջ 282 : — Ս . Գրիգոր «գայր հասանէր ի Մըհական մեհեանն անուանեալ որդւոյն Արամազգայ , եւ ի հիմնանց բրեալ խիկին , եւ զգանձս մթերեալս աւար հարկանէին , եւ աղքատաց բաշխէին , եւ զտեղիսն նուիրէին եկեղեցոյ» . անդ , էջ 287 : — « . . . Արկեալ ձեռն՝ բակեալ այրեալ աւերեալ յանդեցին եւ դիմեալ ի զուռն մեհեանին , եւ ամենայն շինուածք մեհեանին ի հիմնաց դդրդեալ տապալեցան » անդ , էջ 290-291 :

(2) « . . . Որ եւ անդ առաքելանշան քահանայքն հալածեալ զնոսա եւ բանդեալ զպաշտանան նոցա . եւն . » Հին հաւասէ Հայոց , էջ՝ 49-50 : —

գերը (3) կ'ոչնչացնէին, զնեթանոսական սպասները, քանդակներն (4) ու գրուածները (5) կ'անհետացնէին!....: Նորահաւատտի՛ կրօնամոլութիւն, պիտի ըսեն ումանք: Բայց յանցանքը որո՞ւնն էր. Գրեկորի՛ եւ

«Եւ այնքան բազմաթիւ էին՝ քուրմերու մասին է որ կը խօսի Հ. Ալիշան՝ որ զօրաժողով ընելով՝ թագաւորին զօրաց հետ կոռւեցան իրենց կուռքերը եւ մեհեանները պաշտպանելու համար. եւ յետ ջարայացար կոռուրածի՝ զեռ 438 հոդի գերուած բանտուեցան, Լուսաւորչի այս կողմերս եկած ատեն» անդ, էջ՝ 461 - 462: — Քրիստոնէի եւ Թեմեարի անդրիներուն վրայ խօսած ատեն Ասորի Զենոբրայ վկայութիւնը մէջ կը բերէ Հ. Ալիշան, այսպէս՝ «... Ուրիշ Հայոց կոոց հետ զատոնք այլ կոռպայ կործանելու Ս. Գրիգոր, բայց շատ գժուարութեամբ եւ պատրազմելով, Տրդասայ օրաց օգնութեամբ»: անդ, էջ՝ 300:

(3) Ազաթանգեղոս կ'ըսէ. «Մսկեղէն եւ արծաթեղէն զարդուք, եւ վերցաւրու փողփողեալս: Նշանակապ պարագակապ մետախիւն, եւ ուկովի պսակօֆ, եւ արծարի Չոհարանօ, յանօթօ ցանկալիս՝ ակամք պատուականօք, ոսկով եւ արծաթով, հանդերձն պայծառու, եւ ի զարդս զեղցիկս»: Հին հաւասէ Հայոց, էջ՝ 457: — Վահեվահեան «մեհեան մեծագանձ, լի ոսկեով եւ արծաթով, եւ բազում նուէրք մեծամեծ թագաւորաց ձօնեալ անդ»: անդ, էջ՝ 295:

(4) «Զամըրլու դիւզի քով քարարլի մը վրայ տեսնուէր մեր օրերուս, բոլորակ քարաշար բակի պէս տեղ մի, ի միջակին կոտրած խարիսխ կամ սիւն մի, առոր մէկ երեսին վրայ յանդակուած էր տղայակերպ անձ մի բազկատարած, ոտից ներքեւ երկու պնակածնեւ փորուածք, միւսին վրայ (միւս երեսին) փարութած զծեր»: Հին հաւատաք. էջ՝ 437: — «Անրադածու Աղջ գիւղի մօտ այլ լերին մէջ փորուած է խոր տեղ մի մատրան ձեւով, հանդերձ խորանաւ, որոյ մէջ կանգնած է սիւնակ մի, երկու կողմերը կիսարոլոր խորշեր, եւ յանդակասկերց մարդկան եւ կենդանեաց»: անդ, էջ՝ 437-438:

(5) «Գրուածոց համար, կրնամք ըսել — կ'ըսէ Հ. Ալիշան — թէ շատ չէին եւ ԿԱՄԱՒ. ԱՅԼ ԶՆՉՈՒԱԾ ԱՆ»: Հին Հաւասէ. էջ՝ 473: — Հմայելու այլ եւ այլ ձեւերուն վրայ խօսած ժամանակ Հ. Ալիշան կ'ըսէ. «... Այսոր համար այս կերպ խարութիւնք կոչուէին Բաշխ, որոց շատ հետամուս եղած կ'երեսին Հայք, եւ իրենց մոզերն ու քուրմերն շատ բան գրած այսպիսի սնուանաց վրայ, զորս Բարդածան Ասորի գտեր եւ կարդացեր էր անոնց մեհենից մէջ»: անդ, էջ՝ 372: — «Իէ կային սահմանեալ կամ շարադրեալ կարքով ազօթք, մազթանք, երգք, օրնուաթիւնք: Հաւանիմ թէ կային. եւ մեհեննական մատեամի կոչուած գրոց մէկ մասն այնպիսի բաներ բովանդակէր, մէկ մասն այլ՝ ըսելու եւ լմելու կերպը կամ ձեւը, հանդերձ ձեւերով կամ շարժմամբք: Ի՞նչ տեսակ սնուած եւ խայտառակ գրուածներ կային այդ մատենից մէջ, կըրնայ գուշակուիլ, ոչ միայն անոնց ջնջուեկնե՞ն ի ծագել քրիստոնէութեան, այլ եւ մեր քանի մի տեղ յիշած աղթարական ազօթքներէն.... Յայտնի է եւ Բարդածան աղանդառութիւն ըրածէն (յի շարու) ու Հայոց այդպիսի մեհեննական գրեւերը կարդալով՝ անսոնց հակառակ դրեց. այս գրուածները կոոց պաշտաման եւ Բաշխից վրայօք էին. եւ կ'երեւի թէ կարգով եւ ոնով մի գրուած էին, որ արժանի եղան ընդդիմաբան հերքան, թէ եւ ի հերքելի անձէ: — Ուրիշ տեղ այլ յիշուին մեհեննական պատութիւններ, նման իմն մեր եկեղեցեաց, գիւանաց եւ կոնդակաց: այսով այլ յայտնուի, որ եթէ ի մեհեանս պատեական գրուածի պահուէին, ո՞րչափ եւս առաւել Ծիսականի»: անդ, էջ՝ 446 - 447:

իւր յաջորդներո՞ւն թէ հայ ժողովուրդին, որ՝ չ'ըսենք կրօնամոլութեան այլ չափազանց կրօնասիրութեան ոգի մը միշտ ունեցած է եւ ունի մինչեւ այսօր ալ: Այս՝ ժողովուրդը մասամբ յանցաւոր էր իւր քարասրութեան համար: Նա մեծ դժուարութիւն կը ցուցնէր իւր կրօնքն փոխելու եւ նոր մը ընդունելու: Բայց աւելի յանցաւոր էրն նոր կրօնքին մեծ վարդապետներն: Վասնզի իրենց կրօնական եռանդին զոհ գնացին ոչ միայն հեթանոսական կրօնքին վերաբերեալ իրեն, (որոց թէ՛ ներքին եւ թէ արտաքին արժէքն չատ մեծ է արդէն գիտական տեսակէտով), այլ նաեւ ժամանակին գրական-գիտական, աստեղաբանական, հմայական գործերն, նոյնպէս նաեւ նոյն ժամանակի ժողովրդական բանաստեղծութիւններն ու երգերը, որոց գոյութիւնն անկարելի է կասկածի ենթարկել առանց նոյն ժամանակի Հայը բիրտ ու կոչու եւ վերին աստիճանի վայրենի ժողովուրդ մը նկատելու անպատճեն մէջ ի յնալու: Եթէ նախոսկելաբարեան Հայը վայրենի ալ սեպենք, միթէ չզիտե՞նք որ վայրենին ալ կ'երգէ իւր տիրութիւնն եւ ուրախութիւնը, իւր քաջագործութիւններն ու կրած տառապանքը, իւր պատերազմներն ու իւր քաջերը: Եւ իւր այդ երգը ու եւ է միջոցով կ'աւանդէ իւր ժառանգորդներուն: Բայց այս ենթադրութիւնը ձրի է, վաս: զի ոսկեղարեան սիանչելի լեզուն հո՞ն է մեզ ապացուցանելու համար, թէ Հայը զարգացած եւ բաղայակրուած ծողովուրդ մ'եր արդէն: Իսկ ոսկեղարի մատնացոյց ըրած զարգացումը ոչ թէ տարիներու այլ դարերու կարօս է:

Արդ՝ թէ՛ վայրենի սեպենք եւ թէ քաղաքակիրթ, նախոսկեդրաւեան Հայն անշուշ ունեցած է զոնկ ժողովրդական գրականուրիւն մը, որուն լեզուն քիչ կամ չատ տարրեր լինելու էր ուկեղաբարեան լեզուէն: ասկէ զատ՝ կային անշուշ զանազան գաւառաբարբառներ առաւել կամ նուազ նրբացած, որոնցմով զոնէ երգեր յօրինուած լինելու էրն եւ ո՛ եւ է կերպով (ո՛ եւ է գրով, նշանով կամ աւանդութեամբ) յաջորդներուն թողուած: Բոլոր այդ գանձերն՝ քրիստոնէութեան առաքեալներուն եռանդին զոհ են գնացեր, այնպէս որ այսօր նախոսկեղաբարեան հայերէնի կան հայերէններու մասին բնաւ տեղեկութիւն չունինք: Իսկ մեզ այդ բարբառներն, այդ լեզուներն հարկաւոր են, անհրաժեշտ են, Աւեարանի լեզուին վրայ պէտք եղած քերականական - լեզուաբանական ուսումնասիրութիւնն ընելու:

Ուրիշ խնդիր մը, որ ոչ նուազ իւր կարեւորութիւնն ունի լեզուաբանական տեսակէտով եւ որ ոչ նուազ կը հաստատէ մեր ժողովրդին չափազանց կրօնասիրութիւնը, է նաեւ մեր յատուկ անուններու խնդիրը: Եթէ այսօր Լատինաց կամ Յունաց լեզուներն ի սպառ կորսուած լինէին, կարելի էր անոնց գործածած յատուկ անուններուն չընորհիւ, զանոնք գրեթէ բռլորովին վերականգնել վասնզի թէ՛ Լատիններու կարօս է:

բու եւ թէ Յոյներու յատուկ անուններն իրենց սեպհական լեզուին մէջ որոշ նշանակութիւն ունին . (այսպէս լատ . Claudio, Գծք . ԺԱ . 28, Cornelius, Գծք . Ժ . 3, Felix, Գծք . ԻԴ . 24, Festus, Գծք . ԻԴ . 27. եւն . նոյնպէս յուն . Աձեանձօօս, Տիմոթ. 2 . Դ . 14, Օուժմիջօօս, անդ . 19 . Աւնձաս, Կորնթ. 1 . ԺԶ . 19 եւն .) :

Դարձեալ, եթէ արդի ընթացիկ լեզուներն օր մը կորսուին՝ կարեւ մի պիտի լինի զայնս վերահաստատել յատուկ անուններու միջոցաւ . զոր օր . Փրանսերէն յատուկ անուններն՝ Valigny, Bourgeois, Angin, Marchand, Boulanger, Ruelle, Potin, Dubois, եւն . եւն . նոյնպէս եւ գերմաններէն՝ Waltsberger, Rosemberg, Blumenthal, Munster, Müller, Siegel, եւն . եւ իտալերէն՝ Clari, Panizzardi, Monti, Tasso, Morosini եւն . եւն . յատուկ անուններն իրենց նշանակութիւնն ունին իրենց լեզուին մէջ : Նոյնը կարեւի է ըսել ուրիշ ազգաց անուններու մասին, նո՛յնչափ հրէային, արարին, թուրքին ու պարսկին համար ո՛րչափ հնդկին, սլավին եւ անգղիացւոյն համար :

Հայերէնի անուններուն գալով, տարօրինակ երեւոյթ մը կրներ կայանայ մեղ . բաց ի Հայկազանց հարստութեան անուններէն, որոնք թանձր եւ անթափանցելի մշուչով մը շրջապատուած են եւ հայկական գոյն մը ունենալէ բաւական հեռի լինել կը թուեին, միւս հարստութեանց անունները, գրեթէ միշտ փոխ առնուած են ա՛յն ազգերէն որոց կրօնքն դաւանած են մեր նախնիք :

Հետզհետէ Ասորեսաաննեայց, Պարսից, Յոյն-Լատինաց կրօնքներուն ենթարկուելով, Հայք նոյնակրօն ազգաց անուններն գործածեւլ — կրօնամոլութե՞մբ թէ տիրողին հաճելի թուելու տենչանքով — տեսակ մը փառք սեպած են կարծես եւ արտաքոյ կարքի եռանդ մը ցոյց տուած : Այսպէս՝ միայն ամենաշատ գործածուածներն ուստի եւ աչքի զարդողներն յիշելու համար, Արտակ, Վաղարշակ, Արշակ, Խուրով, Ներսէ, Արտաւան, Արիստակէս, Բիւզանդ, Թէոդորոս, Գրիգոր եւն . տար անուններ են՝ պարսիկ եւ յոյն (1) :

Հազի՞ւ թէ քրիստոնէութիւնը կը սկսի ծաւալ ստանալ ի Հայաստան, եւ ահա անմիջապէս աստուածընտիր կոչուած ժողովրդին գործաւ

(1) Գուցէ մեզ առարկեն թէ այդ անունները թագաւորներունը եւ մնձամնեացն էին, որոնք քաղաքական պատճառներով այդպէս կոչուած են . իսկ ժողովուրդը : Ա՛հ, ժողովուրդը, գյուղազգաբար անոր վրայ գրեթէ տեղեկութիւն չունինք, վասնզի մեր պատմիչներն մնձաւ մասամբ, նման բոլոր հին պատմիչներու, փոխանակ պատմութիւն մը գրելու — այսորուան մոօք — աւելի՝ ժամանակագրական . առաւել կամ նուազ ճշառութեամբ, համառօտ կենսագրութիւն մը թողած են մեզ մեր թագաւորաց վրայօք : Իսկ ժողովուրդը, անոր բարքն ու վարքը, անոր սովորութիւնները, մասնաւոր խնամքով մը մէկ կողմ թողած են : Բայց ի՞նչ որ ալ լինի եւ ինչ որ ալ առարկեն մեղ, մենք կը պատասխաննեք

ծած անուններն հեղեղի նման կը թափին այնտեղ, եւ կը տեսնենք Սառ հակներու (Խանակ) Մովսէսներու, Յակոբներու, Դափթներու, Եսա յիներու եւ այլոց սունկի պէս բուսնիլը ! իսկ եթէ ուզենք բուն հայկական անուններ վնտուելու ելլել, շատ գժուարութեամբ մէկ քանի հատին պիտի հանդիպինք, որոնք իրենց յատուկ նշանակութիւնն ունենան հայերէնի մէջ . ինչպէս՝ Հրայեայ, Նորայր, Անուշաւան (?) , Գիսակ (?) , Ժիրայր, Ակայորդի, (Հսկայորդի ? ցéաւ?) եւ շատ վնտուելով, գուցէ մէկ քանի հատ ալ . եւ ահա՝ ամէնքը ! ուրեմն կը ստիպուինք հայերէնի լուսաբանութեան մասին յատուկ անուններէն ալ ո՛ եւ է օգտակար օժանդակութիւն սպասելէ յոյսերնի կտրել :

Արդ՝ համառոտենք եւ եղանակացնենք մեր ըսածներն .

Հայերէնը՝ ներկայանալով մեզ բոլորովին զարգացած եւ նրբացած մէկ հատիկ լեզու մը, եւ չունենալով ձեռքի տակ ո՛ եւ է ուրիշ հայկական գրութիւն կամ բարբառի հետք որ գոյութիւն աւնեցած լինի նախ քան ոսկեղարեան լեզուն կամ անոր ժամանակակից, չափազանց գժուար է զայն պէտք եղածին պէս ուսումնասիրելն եւ անոր վրայ վերջին խօսքը ըսելն : Խարիսափելով միայն կարելի է մեր լեզուն լուսաբանել :

Սակայն լեզուաբանութեան ըրած առաջդիմութիւններն մնայ թոյլ կուտան հաստատել այսօր՝

1) Թէ՝ հայերէնը ո՛չ սեմական, ո՛չ յունական, ո՛չ փոխական, ո՛չ քետացի եւ ոչ ալ իրանական բարբառ մէ՛, այլ պարզապէս՝ հայերէնը՝ հայերէն է (1). այսինքն՝ նա յունարէնի, լատիներէնի, սահակըիտի, զէնդերէնի եւ ուրիշ հնդկերպական կոչուած լեզուներու նման լեզու մը, ծնած մի եւ նոյն արգանդէն քան վերջիններս, ուստի եւ քոյր անոնց .

2) Թէ հայերէնը իւր բառագրութեամբ եւ քերականութեամբ արեւմտեան լեզուաց շարքին մէջ դասելու է, իսկ իւր արոգանութեան կամ արտասանութեան տեսակէտով՝ արեւելիան լեզու մէ՛.

3) Թէ հայերէնը, իրեւ հնդկերպական բարբառ՝ զետեղելու է յունարէնի եւ սլաւերէնի մէջտեղ :

թրքական անուանի առածով . «պալըգ պաշտան գօդար» : Միշտ եւ ամէն տեղ՝ մնեց, հարուստը, զօրաւորը եւ գիտնականը օրինակ է տուած փոքրին, աղքաստին, ակարին, եւ տպէտին . թագաւորն ալ ժողովրդին ; Եթէ Լուդովիկոս ժԴ եւ մանաւանդ Լուդովիկոս ժԾ եւ զիրենք շրջապատող պալատականներն այնքան նրբացած չքողութեամբ, արդ ու զարդի օրինակներ չտային, այսօրուան Ֆրանսացին — եւ Ֆրանսացիէն օրինակ առնելով ամբողջ լուսաւորեալ եւրոպան — այնքան պճնասէր եւ ունայնասէր չէր լիներ :

(1) Խնչպէս վերը անցողակի կերպով յիշեցինք, իրաւ է թէ հայերէնի մէջ բաւական թուով սեմական բառեր, բազմաթիւ յունարէն եւ լատիներէն եւ խիստ մնձ քանակութեամբ իրանական բառեր կան, որոնք այլ այլ ժամանակներ փոխ առնաւած են քաղաքական եւ մա-

Սանսկրիտի գիւտը քերականական կանոններու մէջ կարգ եւ օրէնք հաստատեց, մեզ ծանօթացնելով շատ մը բաներ, որոնք թէպէտ մեր քերականութեան մէջ կը գտնուէին՝ սակայն անոնց հնութեան վրայ կասկած յարուցանելու յաւակնութիւնը ունեցած էին գիտնականի, փիլիսոփայի եւ քերականի համբաւը վայելող անձինք։ Զոր օրինակ Գերմանացի գիտնական մը այս դարուս սկիզբը, յենլով Քանթի փիլիսոփայութեան վրայ, մէկ մէկ ալ երկուքի պէս կ'ապացուցանէք թէ բացառական հոլովը նորըստեղծեալ հոլով մ'է զոր Լատինք հնարած են իրենց տրականին յաճախակի գործածութենէն ծագած չփոթութիւններէն խոյս տալու համար։ իսկ Յոյները բնաւ չեն ունեցած բացառական հոլով ! իսկ մեր մէջ՝ քանի՛ քանի՛ քերականներ կարելի չէ ցոյց տալ որոնք հայերէնի — գրաբար — հոլովը վեց (ոմանք նոյն իսկ աւելի նըւազ) կը պնդէին — ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական եւ գործիական, իսկ մնացեալները՝ շիմծու։ Ո՞րչափ մեծ եղաւ այդ գաղափարներուն կուսակցաց զարմանքը, երբ առաջին սանսկրիտ քերականութիւնները աչքէ անցնելով տեսան թէ Հնդկաց լեզուն ութ հոլով ունէր — ուղղական, կոչական, հայցական, գործիական, տրական, բացառական, սեռական եւ ներդոյական — հակառակ փիլիսոփայութենէն քաղուած պատճառներու։

Սանսկրիտի ծանօթութեան անմիջական հետեւանքներէն մին եղաւ նաեւ դիտողութեանց ճշգրտութիւնն եղականապէս աւելցնել։ Հնդկական լեզուն հաղուագիւտ թափանցկութիւնն մը ունի, շնորհիւ իւր հնութեան եւ բազմաթիւ հանճարեղ եւ ճարտար քերականներու աշխատութեանց։ Երբ հայերէն, լատիններէն կամ յունարէն եւ կամ ուրիշ ո՛ եւ է հնդեւրոպական լեզուէ բառ մը մօտեցնենք համապատասխան սանսկրիտ բառին, անմիջապէս բառին ատուգրանութիւնը աւելի յատակ կը լինի եւ քերականական ձեւերը աւելի որոշ։ Սանսկրիտը մեր աչքերուն մանրադիտակի մը դերը կը կատարէ։ ամբողջ վանկեր, որոց մենք հազիւ հետքն կը նշմարէինք, բացարձակապէս կ'երեւին, բառին կազմիչ տար-

տենագրական պատճառներու ազդեցութեան տակ։ նոյն իսկ այդ փոխառութեան այլազանութիւնն է որ գիտնականներու չփոթութեան եւ սըխալանաց առիթ է առեր։ սակայն բոլոր այդ փոխառութիւնները չեն արգիլեր հայերէնը՝ հայերէն մեալու կամ հայկական աներկբայելի հիմունք մը կամ կմախք մը ունենալու։ Կա՞ արդեօք լեզու մը որ փոխառութիւն ըրած չինի։ Օրինակ առնենք ֆրանսերէնը։ այս նոր լեզուին մէջ բաց ի լատիններէն եւ յունարէն անթիւ բառերէ, կան նաև խիստ միծ թուով իրեն ցեղակից լեզուներէ — մանաւանդ իտալերէնէ եւ սպաններէնէ — փոխառեալ բառեր, բաւական միծկակի թուով գերմաններէն եւ անդիլերէն բառեր, նոյն իսկ արաբերէն, ուուերէն եւ թուրքերէն բառեր։ Սակայն բոլոր այս փոխառութիւններովը, հանդերձ ֆրանսերէնը չէ դաղրած ֆրանսերէն լինելէ։

բերը, արմատին եւ մասնիկին մէջ կատարուած զօդումն՝ աչքի կը զար-
նուին: Հնդկաստանի լեզուին մէջ բառերը կազմալուծելու համար մնած
ջանքի պէտք չկայ, վասնզի բառին զանազան մասերը ինքնիրեն կը
լուծուին, եւ մննք՝ առանց դժուարութեան՝ կրնանք տեսնել մէն մի
մասին կատարած դերն: Լեզուարանը մնագոյն օժանդակութիւն մը
պիտի գոնէ ուրեմն, հնդկերոպական ո՛ եւ է լեզուի մը մէկ ձևին կամ
բառին վրայ իւր վերջնական խօսքն ըսելէ առաջ, ամհակրիտին դիմե-
լով: Վասնզի Հնդկաստանի լեզուն՝ ճշշտ իւր հնութեան համար՝ փոր-
ձաքար մը կրնայ համարուիլ, որ ամէնուն մատչելի է:

Քանի մը օրինակներով ցոյց տանք սանսկրիտի նոր ֆերականու-
թեանց մատուցած ծառայութիւնները: Հնդկաստանի լեզուին՝ համե-
մատական քերականութեան նկատմամբ բերած օգնութիւնը կարելի է
բաղդատել այն օժանդակութեան զոր մննք կ'ստանանք զորօրինակ՝
հայերէնէ (դրաբառ), մեր աշխարհաբար լեզուին եւ գաւառաբարաննե-
րու խրթին բառերու բացատրութեան համար եւ կամ լատիներէնէ՝
ֆրանսերէնի ուսումնասիրութեան համար:

Այսպէս երբ կ'ուզենք իմանալ թէ ֆրանսերէնի ապառնին ի՞նչպէս
կազմուած է (j'aimerai, je partirai, je servirai եւն.) մննք անմիջապէս
միւս լատին կամ ոռման լեզուներուն եւ ստորին լատիներէնի կը դի-
մննք, որոնք մեզ կը սորվեցնեն թէ՝ j'aimerai հաւասար է ego amare
habeo, այսինքն՝ ես սիրել ունիմ, je partirai = ego partare habeo,
ես մեկնել ունիմ, je servirai = ego servare habeo, ես ծառայել ունիմ: ·
անմիջապէս կը տեսնենք որ ֆրանսերէնի ապառնին շինող այդ այ-
մասները աօօր=«ունենալ» օժանդակ բային ներկան է: ուստի յամերայի
= je-aime-ai = ego amare habeo, եւն: ·

Հայերէնի բարբառներուն մէջ այս ձեւին կը համապատասխանէ
հետեւեալ ապառնաձեւ ոճերը: ես ձեզ ասել + իք ունիմ: — գրել + իք
ունիմ: — պատել + իք ունիմ եւն. որոնք նոյնն են «պիտի ասեմ» (ա-
սացից), «պիտի գրեմ» (գրեցից) «պիտի պատմեմ» (պատմեցից) եւն: ·

Այս բացատրութիւնն այնքան հաստատ է որ եթէ դիմնք նոր-լա-
տին միւս լեզուներուն՝ կը տեսնենք թէ աներեւոյթի եւ օժանդակի մի-
ացումը դեռ կատարեալ չէ: Այսպէս սպաներէն լեզուին մէջ «ես զայն
պիտի ընեմ» նախադասութիւնը կը թարգմանուի՝ hacer lo he=L: ·
facere illud habeo. = ֆրանս. · je le faire + ai = je le ferai.

Պրովանսալ լեզուին մէջ «ես ձեզ պիտի ըսեմ» նախադասութիւնը
կը թարգմանուի · dir vos ai = L: dicere vobis habeo=ֆր. · je vous di-
re + ai = je vous dirai. եւն: · Սուրբն Օգոստինս ալ — որուն լեզուն
մաքուր լատիներէն կը համարուի — իւր քարոզներէն միոյն մէջ, ·
Աստուծոյ թագաւորութեան վրայ խօսելով կ'ըսէ: Petant aut non petant
venire babet (=ինդրէն թէ չինդրէն՝ նա պիտի զայ): Այս փաստերուն

առջեւ անկարելի է կասկած ունենալ ֆրանսերէնի ապառնիին վրայ :

Սակայն ի՞նչպէս բաղդատելու է յոյն լեզուի ապառնին՝ առանց դիմալու ուրիշ լեզուի մը, որ լատիներէնին ֆրանսերէնի նկատմամբ կատարած պաշտօնը ունենայ յունարէնի համար եւ կարենայ մեզ բացատրել յուն. ապառնիին - օ - գիրը (Գլձնօթ = պիտի սիրեմ, ԱՅՆ = պիտի կենամ եւն.) զոր յոյն քերականներն չկարենալով բացատրել զայն ապառնիի կազմիչ տարր կ'անուանեն : Սանսկրիտի դիմելով կը տեսնենք որ յն, ենիւ բային կը համապատասխանէ ս. ԱՏՄԻ = ԵԽՄ բայը, որուն արմատն է - աՏ. արդ՝ այդ - աՏ վանկը լատիներէնի եւ յունարէնի մէջ - ու եղած է, ինչպէս զայն կատարելապէս կ'ապացուցանէ - ուսե աներեւոյթը. երրորդ դէմքը՝ ԵԾՏԻ եւ ապառնի ծօօպաւ. ուրեմն ենիւ բային արմատն է որ առաւել կամ նուազ փոփոխութիւն կրելով օժանդակ բայ եղած է յունարէնի ապառնիներուն մէջ. ինչպէս՝ Գլձն-ՕԹ-Ո փոխանակ ԳլՁ-ՕԹ-ՈՒ. ԱԵՆ-Ջ-ՈՒ որ առաջ եկած լինելու է ԱԵՆ-Ջ-Ո ՃԵԿ մը :

Գրալով մեր լեզուին, անիկա - աՏ մասնիկէն — զոր միւս լեզուները այլ եւ այլ փոփոխութիւններով պահած են — զ տառը հանած է (տաց, ԵԿԵՑ եւն)։ Ուրեմն ինչպէս որ ֆրանսական ապառնին կազմուած է «ՈՒՆԵՆԱԼ = ԱՆՈՐ» օժանդակ բայէն, նոյնպէս յունարէնը — եւ կը թուի թէ հայերէնն ալ — «ԼԻՆԵԼ ԵՒՐԵ» օժանդակը ընտրած է :

Եթէ բաղդատական քերականութեան միակ առաւելութիւնը լինէր՝ պարզ քերականութիւններն աւելի տրամարանական ընել, արդէն անկէ մեծապէս գոհ լինելու էինք։ Աւանդական քերականութիւններն իրենց կամքերն ու կանոնները մեզ կը հրամայեն այնչափ անիմանալի որչափ անկապ կամքի մը պատգամներու նման։ Այնչ բաղդատական քերականութիւնը այդ մթութեանց մէջ գատողութեան նշոյլ մը կը մտցընէ, եւ փոխանակ մեքենական հնազանդութեան մը՝ աշակերտէն տրամարանական համակերպութիւն մը կը պահանջէ :

Մենէ ո՞րն է այն, որ դպրոց եղած ժամանակը, ի ներքուստ չէ բողոքած, երբ ուսուցիչը յետ բացատրելու թէ՝ լատիներէնի համար է խօսքու — բացառականով կը պատասխանուի սօն (ո՞ւրկէ) հարցման, աւելցնելով թէ այսինչ կամ այնինչ պարագաներու մէջ սեռականով ալ կը պատասխանեն անոր։ Զոր օրինակ բացառականով պէտք է ըսել՝ natus est Parisiis (Պարիս ծնած է), այլ պէտք է սեռականով ըսել՝ natus est Lutetiae (Լիլիթցիս — Պարիսի հին անունը — ծնած է)։ Ո՛րչափ մեծ պիտի լինի մեր զարմանքն ու զայրոյթը երբ յունարէնի այն օրէնքին գալով, մեզ կը սորվեցնեն թէ՝ տրականով է որ այդ լեզուին մէջ տեղւոյն հարցման կը պատասխանեն :

Բաղդատական քերականութիւնն այդ հակառականց եւ անհատասութեանց վերջ կուտայ. նա մեզ կը սորվեցնէ թէ յունարէնն եւ լատիներէն՝ հայերէնի, անսկրիտի, զէնդերէնի եւ այլ հնդեւրոպա-

կան լեզուներու նման , հին ատենները՝ ներգոյական անուն կրող հոլով մունէին , որուն պաշտօնն էր տեղը նշանակել եւ որուն յանգն էր - - - ի - - Այս հոլովն լատիներէնի մէջ քաղաքի անուններու համար մնացած է միայն Առաջին եւ Երկրորդ հոլովներու եւ քանի մը հազուազիւտ բառերու մէջ , ինչպէս՝ domi , տան մէջ , բայց դաշտի մէջ : Իսկ յունարէնի մէջ դեռ կը գտնուի ներգոյականի այդ վերջաւորութիւնը , մանաւանդ Տաճարն եւ նման յատուկ անուանց ծայրն :

Բայց բաղդատական քերականութիւնը չի լուսաւորեր միայն լեզուներու քերականական կազմութիւնը , նա մեզ թոյլ կուտայ նաև աւելի լաւ գնահատելու անոնց յատկութիւնները , այս տեսակէտով այս նոր գիտութիւնը շատ կը մօտենայ գրական քննադատութեան : Թէ ո՞ր բանը այսինչ լեզուին սեպհականութիւնն է եւ ո՞րը ատար կամ փոխառութիւն , հասկնալու համար՝ ամենապարզ եւ լաւագոյն միջոցն է բաղդատել այդ լեզուն անոր հետ որմէ ծնած է եւ կամ անոնք հետ որոցմէ վաղօրօք բաժնուած է : Յունարէնն ու լատիներէնը ինչպէս նաև հայերէնը , սանսկրիտն ու գչնղերէնը , հնդեւրոպական ցեղին նախնական բարբառին պարզ շարունակութիւնները չեն , անոնք շատ մը կէտերու մէջ նորութիւններ մտցուցած են , նոր ճոխութիւններ եւ յատկութիւններ ստացած են : Եւ յոյն , լատին եւ հայ ցեղերու — որոնք ա՛յնքան լաւ օժտուած կ'երեւան — ճարտարմտութիւնն ու բնաւորութիւնն առաջին անգամ երեւան իրենց լեզուին մէջ , որ առաջինն է իրենց գեղարուեատական գործոց :

Բայց ի՞նչպէս պիտի գանազաննենք այն յատկութիւններն զորս յետոյ ստացած են անոնցմէ որոնք օրօրանին մէջէն իսկ ստացուած էին . եւ ա՛յնքան ժառանգական հարստութեանց մէջ ի՞նչպէս պիտի ճանչնանք ինչ որ իրենք իրենց կը պարտին՝ եթէ մենք այդ բարբառները չվերածենք հնագոյն վիճակի մը , եւ եթէ մենք զայնս չմօտեցնենք առ ի չգոյէ — այսօր անգտանելի — մայր լեզուին՝ անոնց քոյրերէն միոյն . որ միեւնոյն արգանդէն ելած է : Հիացման վկայութիւններն բնաւ չեն պակսած յունարէնի եւ լատիներէնի , ինչպէս նաև հայերէնի . սակայն մեր գովասանքները միանգամայն աւելի ճիշտ եւ աւելի որոշ պիտի լինին , եթէ մենք կարողանանք ըսել թէ ի՞նչ էին այդ լեզուներն ի սկզբան եւ ի՞նչ եղած են շնորհիւ մտքի առաջդիմութեան եւ ցեղային ճարտարմտութեան :

Փորձենք այդ տեսակ վերլուծում մը հայերէնի եւ յունարէնի վրայ եւ տեսնենք թէ ի՞նչ հետեւանք կուտայ :

Հնդեւրոպական նախնական լեզուն — որչափ կարելի է դատել անկէ մնացած ամենահին չէնքէն՝ Վկաներէն — ինչպէս հաւատալու փորձութիւնը կարելի էր ունենալ , աղքատ եւ կոշտ լեզու մը չէ : Ընդհակառակը նա հնչողական , ներգաշնակ , իւր քերականական ձեւերուն

մէջ հաղուագիւտ նրբութեամբ , ամէն տեսակ բառերով եւ թեքումներով օժտուած լեզու մ'է : Բայց եթէ ձեւերու զեղեցկութեամբ անիկա անստգիւտ է : Նա շատ բազմալի կէտեր կը թողու արտայայտութեանց մասին : Վեղական բառարանը շատ հարուստ է , բայց բազմաթիւ հումանիշ բառեր ունի եւ յաճախ ալ մի եւ նոյն բառը շատ մը առումներու ենթակայ է . այդ լեզուն կարծես թէ ստեղծիչ ժամանակի մը արտադրիչ շփոթութիւնը կրած է : Հայերէն եւ յոյն լեզուները այդ ժառանգական հարստութիւններէն ոչ ինչ չեն թողած որ կորսուի , այլ իբրեւ խելացի տանտիկիններ , անոնք ամէն բան կ'որոնեն , կ'որոշեն , կը բաժնեն եւ նրբութեանց կը վերածեն , յորդառասութիւնները կը վերապահեն նորագոյն պէտքերու :

Այսպէս Վեղաններու մէջ -ուր արմատը գործածուած է թէ «մեռնիլ» նշանակելու եւ թէ «մեղանչել» որոնք կարծես իրարու հետ քիչ շատ առնչութիւն ունին , մեռնիլը մեղանչելու հետեւանքը սեպելով . բայց միեւնոյն -ուր արմատը կը նշանակէ նաև «մարտնչել» , աղալ , մաղել » եւ վերջապէս «մարիլ» եւ «անւնալ» : Կարծես թէ Վեղայի լեզուն այս բոլոր բայական գաղափարները իրարու հետ շփոթած լինի , մինչ քոյր լեզուները , ի միջի որոց հայերէնն ու յունարէնը , այդ արմատին շատ մը ուրոյն ուրոյն նշանակութեամբ եւ գործածութեամբ բառեր ստեղծած են : Այսպէս հայերէնը այն -ուր արմատէն շիներ է «մեռանիլ , մահ , մարդ = մահկանացու» , նոյն արմատին առաջին նշանակութենէն . «մեղ -ք , մեղ -անչել»՝ երկրորդ նշանակութենէն . իսկ «մարտ , մարտնչել , մաղ , մաղ -ել , մուր , մը -ուր , մո -այլ եւ մար -իլ» միւս ձեւերէն :

Ցունարէնը նոյն -ուր արմատէն հաներ է բարձրաց (թոռմիլ) , սօրտօնօթօնօ (մահանալի , մահկանացու) , բարնաթեալ , սըլլաւ , սէլլաս , մարտնչել , աղալ , սեւ , եւն :

Նոյնպէս -ցա , -ցան , -ցան արմատը գործածուած՝ ձայն հանելու եւ քալելու գործողութիւնները ցոյց տալու , ինչպէս ճանչնալու եւ ծնանելու բայերը . կարծես այս չորս գործողութեանց մէջ հնդեւրոպական լեզուն մեծ տարբերութիւն մը չէր դներ եւ իրարու հետ կը շփոթէր :

Հայերէնն նոյն արմատէն քաղած է՝ «կա - կանել , կա - կան , կա - կա - զել , կան - չել» , ասոնցմէ աւելի կամ նուազ ձայնական փոփխութեամբ աճմամբ եւ նուազմամբ՝ «կա - տակ , կա - տակել , կող - կող - ել , կար - կա - չ - ել , ծիծա - զել» , ձայն հանելու գործողութեանց համար . իսկ քալելու գործողութենէն՝ հայերէնը միայն -եկ արմատը պահած է , որ «գալ» բային այլ եւ այլ ժամանակները յօրինելու (ինչպէս՝ ելի , եկից) եւ բաղադրեալներ շինելու կը ծառայէ : Ճանչնալու եւ ծնանելու գործողութիւններէն հայերէնը շինած է՝ ծին , ծն եւ ճան , ճան եւ ճան արմատներն , ինչպէս՝ «ծն - ունդ , ծն - օդ , ծն - անիլ , ծին , ճետ , կին» . նոյնպէս՝ «ծան - օթ , ծան - ուցանել , ծան - եայ , ճան - աչել» եւն :

Յունարքնն ալ, կարելի է ըսել, նրբութեանց ամբողջ բառարան
մը կազմեր է այդ արմատով. այսպէս՝ ցնօս ձայն, ցագացիս աղմուկ,
շենա ծաղրել, ցըրանօս կուռնկ, ցընչա կոնչիլ, եւն. • նոյնպէս նիճա,
ճանա, ճամ գալ, ցիցուար ծնանել, ցսն կին, ցւցածքա ճանաչել եւն. :

-Եհա արմատը Վեդաներուն մէջ կը նշանակէ թէ՛ փայլիլ եւ թէ
խօսիլ, վասնդի ի սկզբան մարդ կարծես թէ ձայնի աղաղակը լոյսին կը
նմանցնէր: Հայերէնը խնամքով այդ երկու բաները իրարմէ զատեր է
«բոց, բաց» եւ «բան, բայ» բառերով. իսկ յունարքնը այդ -Եհա ար-
մատէն բղխող բառերը երկու դասակարգի կը վերածէ. ոմանք, ինչպէս՝
ֆած լոյս, ֆաթօ փայլիլ, ֆանօերեւիլ, ֆեցցօ փայլ, կը վերաբերին
օրուան եւ պայծառութեան գաղափարին, միւսներն, ինչպէս՝ ֆուլ
կ'ըսեմ, ֆատօ կը խօսիմ, ֆան հնչիւն, եւ ֆթօցցօ ձայն, մաս-
նաւրապէս կը վերաբերին աղմուկի եւ խօսքի գաղափարներուն:

Մենք այդ ա՛յնչափ ճշգրիտ սահմանարկու գծերը տեսնելով, որոնք
մի եւ նոյն արմատէն ծնունդ առնող բառերն կը բաժնեն, անդամ մը
եւս կը հաստատենք հայ եւ հելլին մտքերու ըրած ջանքերը, սխալանաց
եւ երկմատութեանց բոլոր առիթներէն խոյս տալու համար: Առանց նոր
բառեր ստեղծելու մեր նախնիք եւ Յոյնք իրենց լեզուն հարստացուցեր
են. զի անկարգութեանց տեղի տուող պատճառներն հեռացնելն ալ իւր
հարստութիւնն ապահովել ուստի եւ ամեցնել է. եւ գիտնալու է թէ
լեզուի մը զօրութիւնը կ'իմացուի եւ կը գնահատուի ոչ թէ բառերու
քանակութենէն, այլ անոնց որակութենէն եւ արժանիքէն:

Ինչ որ արմատներու եւ բառերու մասին ըսինք, կրնանք ըսել նա-
եւ քերականութեան համար: Վեդաներու քերականութիւնը փոփոխու-
թեան եւ զանազանութեան ձեւ մի ունի, եւ մասնիկներու ու թեքումնե-
րու սարսափեցուցիչ քանակութիւն մը: Այդ ա՛յնքան բարդ մեքենա-
կանութիւնը չի համապատասխաներ իրաւամբ անկէ պահանջուածին կամ
սպ ստուածին: Միշտ չի տեսնուիր ա՛յնքան լաւ յօրինուած մեքենակա-
նութեան մը օգտակարութիւնը: Մանաւանդ շատ մը լեզական մաս-
նիկներ զգալի կերպով մը չեն փոխեր այն բառին կամ արմատին
նշանակութիւնը՝ որուն վրայ կուզան կ'աւելնան. ուստի շատ յաճախ
կը պատահի որ շատ մը քերականական ձեւեր՝ մի եւ նոյն ծանօթու-
թիւնը կամ գաղափարը կ'արտայալուն եւ կրնան իրարու տեղ բռնել: Այնպէս կը թուի թէ լեզուն՝ պատանեկութեան, յորդութեան եւ անհո-
գութեան մէջ կը մոռնայ ինքն իրեն համար ստեղծած միջոցները գոր-
ծածելու, եւ փոխանակ անոնց՝ ինքն իրմէ նոր հարստութիւններ կ'ար-
տադրէ:

Հայերէնը եւ յունարքնը այս ձեւերու առատութեան մէջէն ընտրու-
թիւն մը ըրած են. անկէ մաս մը կը պահեն եւ մէկ կողմէ կը թողուն
ի՞նչ որ աւելորդ եւ անօգուտ է, եւ կամ ճշգրիտ կամ ուլոյն նշանա-

կութիւն կուտայ անոնց՝ որոնք ի սկզբան կրկնակի գործածութիւն մը ունէին :

Բաղդատական քերականութիւնը մնաց ցոյց կուտայ, զորօրինակ թէ վեղաներու լեզուին մէջ, բայերու եղանակը չորս է՝ սահմանական, հրամայական, ստորադասական եւ ըղձական (optatif), իսկ ժամանակիները են ներկան, անկատարը (որ անցեալը կը ցուցնէ), կատարեալը, անորոշ անցեալը (aoriste) եւ բաղադրեալ ժամանակիներ : Արդ այս ժամանակիներէն անոնք որ յունարէնի մէջ անցեալը կը նշանակին, այսինքըն՝ անկատարը, անորոշ անցեալը, կատարեալը եւ գերակատարը (plus-que-parfait), գոյութիւն ունին նաեւ վեղաներու լեզուին մէջ, բայց հոն խառն ի խուռն, մէկը՝ միւսին տեղ գործածուած, ուր՝ անկարելի է զանոնք բաժնող նրբութիւն մը գտնել : Եւ յիրաւի՛ երբ ստուգաբանութեամբ անոնց բաղադրութեան վերահասու լինինք, գիւրութեամբ չենք կրնար տեսնել թէ անոնք ո՞ր տեղէն այդ զանազան առումներն ըստացած են :

Յունարէնը առանց գործածութեան չէ թողած արտայայտիչ այդ զանազան միջոցները . նուրբ եւ ճիշտ խտրութիւններով՝ գործածութեան մէջ կը զանազանէ անկատարը անորոշ անցեալէն, եւ կատարեալը գերակատարէն, իւրաքանչիւրին զատ պաշտօն մը յատկացնելով . նաև ճշմարիտ ժամանակի կը վերածէ, ի՞նչ որ ի սկզբան տարրեր կազմութիւն մը եւ գործածութիւն մ' ունէր :

Իսկ հայերէնը կ'ընդունի եղանակներէն՝ սահմանականը, հրամայականը, ստորադասականը, աներեւոյթը եւ ընդունելութիւնը : Ընձականը հայերէնի մէջ գոյութիւն չունի իբրեւ եղանակ, այլ ի պահանջել հարկին կը յօրինուի : Դալով ժամանակներուն, հայերէնը զլխաւոր երեք ժամանակ կ'ընդունի . ներկան, անցեալը եւ ապամին : Մեր կատարեալ կամ անցեալ կատարեալն չի համապատասխաներ յունարէնի կատարեալին, այլ անորոշ անցեալին (aoriste) . մենք բուն կատարեալ (parfait) չունինք . ինչպէս միւս քոյր լեզուները, այլ անորոշ անցեալը կատարեալի տեղ կը գործածենք (1) : Կատարեալին տեղը կը բռնեն անցեալ եւ ապառնի ընդունելութիւններով եւ «եմ» օժանդակով յօրինուած բարդ ժամանակներն, ինչպէս՝

Յ ա ր ա կ ա տ ա ր

Ն ե ր կ ա յ ա պ ա ռ ն ի

սիրեալ եմ, եւն.

սիրելոց եմ, եւն.

Գ ե ր ա կ ա տ ա ր

Ա ն կ ա տ ա ր ա պ ա ռ ն ի

սիրեալ էի, եւն.

սիրելոց էի, եւն.

Ս տ ո ր ա դ ա ս ա կ ա ն ա ն ց ե ա լ

Ս տ ո ր ա դ ա ս ա կ ա ն ի

սիրեալ իցեմ, եւն.

սիրելոց իցեմ, եւն.

(1) Կատարեալը վեցայի լեզուին ինչպէս նաեւ շատ մը հնդեւրոպական լեզուներու մէջ արմատին կրկնութեամբ կը չինուի, ինչպէս յոյնին մէջ կը տեսնենք ձև-ձևու, ուր արմատի կրկնութիւն կայ . արդ հայերէն կատարեալը միայն մէկ օրինակ կը ցուցնէ այդպիսի կրկնութեան մը՝ «ար-ար-ի», «որ-ար արմատին կրկնութիւնն է :

Մենք քիչ մը երկար կանգ առինք այս վերջին կէտին վրայ ցոյց տալու համար թէ ո' ըշափ մօտէն առնչութիւն ունի բաղդատական քերականութիւնը գրական պատմութեան հետ :

Բայց բաղդատական քերականութիւնը ուրիշ կիրառութիւններ ալ ունի : Խնդիր մը կայ զոր փիլիսոփայութիւնը յաճախ ծեծած է եւ որ մեր նոր գիտութենէն անսպասելի լոյսեր եւ օգուտներ կը քաղէ , այն է լեզուի ծագման խնդիրը : Եթէ մարդկային լեզուի գիւտը յաճախ անքացատրելի առեղծուած մը երեւցած է , առարկաներու տրուած անունները չեն այնչափ որ փիլիսոփաները շուարեցուցած են , այլ այն բարդուող վանկերն , այն մասնիկներն , այն թեքումներն ու հոլզվումներն , որոնք ըստ երեւութիւն ամենայն սեպհական արժողութենէ զերծ են եւ որոց միակ դերը կը թուէ լինել՝ փոխել գլխաւոր գաղափարն եւ կա՞ցուցնել այն յարաբերութիւնները զորս մեր գաղափարներն ունին իրարու մէջ : Շատ անգամ հարցուած է՝ թէ ի՞նչպէս մարդս իւր պատմութեան առաջին օրերէն իսկ կարողացեր է հնարել այնչափ լաւ զուգորդուած յարաբերութեան միջոցներ , եւ ուրիշ ո՞ր լեզուի սգնութեամբ անոնց գործածութիւնը հասկցուցեր է իւր նմանեաց : — Բաղդատական քերականութիւնը մեզ կը սորվեցնէ՝ թէ 1) յանգերն կամ մասնիկներն ի սկզբան արմատներ էին անհատական զոյութեամբ . 2) նամեզ ցոյց կուտայ թէ ի՞նչպէս անոնք եկած միացած են ուրիշ արմատներու հետ . 3) նա յաճախ յաջողութեամբ մեզ կը հաստատէ թէ ինչ որ լեզուի մը մէջ թեքման տեղ կը ծառայէ , ուրիշի մը մէջ նախդիր կամ դերանուն միացած է . 4) այն յանգերու երկար ցանկն զոր մենք վարժարաններու մէջ կը սորվինք հոլզվման կամ խոնարհումի անուան տակ , բաղդատական քերականութեան համար՝ միայն յիշողութիւնը վարժեցնող գրահաշուական անիմանալի հաշիւներ չեն : Մեր գիտութիւնը անոնց մինչեւ նախնական նշանակութիւնը կը թափանցէ : 5) Նա ցոյց կուտայ թէ հոլզվումը կը բաղկանայ շարք մը դերանուններէ եւ նախդիրներէ : որոնք անուանական արմատի մը վրայ կուգան կ'աւելնան : 6) Նա ցոյց կուտայ թէ՝ խոնարհումը կը կայանայ անձնական դերանունի մը բայական արմատի մը վրայ յաւելման մէջ . թէ՝ բայական արմատը երբեմն առանձին՝ մերկ վիճակի մէջ կը գտնուի : Երբեմն ալ բայական օժանդակ արմատէ մը զօրացած կամ կրկնուած եւ կամ աճած :

Բոլոր այս բացատրութեանց առջեւ առեղծուածը կը պարզուի եւ կը լուսաբանուի : Կը տեսնուի թէ բաղդատական քերականութիւնը նոր տեսութիւն մը չի բելեր լեզուի ծագման վրայ , այլ պարզապէս ցոյց կուտայ թէ ինչ է լեզու . մը իւր ծագման ժամանակ : Առաջին անդամը չէ որ յարատեւ դիտողութիւնն ու զննութիւնը կը փարատեն մթութիւններն եւ կը համար գրական եւ բնական եզրակացութեան մը հոն՝ ուր

իսելքն — միշտ շուտափոյթ հրաժարելու — տրամադիր էր գաղտնիք մը տեսնելու կամ գտնելու :

Արդ երկու բառով ըստնք այն տեղեկութեանց մասին զորս բաղդատական քերականութիւնը մատակարարած է ընդհանուր պատմութեան : — Ո՞վ չէ լսած Արիացւոց անունը, որոց ընկերական վիճակը, սովորութիւնները, զազափարները, հաւաաքն ու կրօնքը, բարոյական պատմութիւնը, շնորհիւ լեզուագիտութեան-բանափրութեան հրաշալի թափանցումներուն եւ գիւտերուն, այսօր մեզ աւելի ծանօթ են քան Հռովմէական պատմութեան շատ մը ժամանակները :

Բաղդատական մեթոզը՝ զործածուելով լեզուաց ուսումնասիրութեան մէջ, նորոգած է երկրագնդիս ազգաբանական քարտէսը : Նա աղդականութեան կապեր գտած է այնպիսի ժողովրդոց մէջ՝ որոնք — ինչպէս՝ Յոյներն եւ Պարսիկներն, Լատիններն ու Հայերը, Գերմանացիներն եւ Սլաւներն, — իրարու բարբարոս եւ վայրենի ածականները կուտային : Դարձեալ նա ծագման զանազանութիւն մը դրած է այնպիսի ժողովրդոց մէջ որոնք — ինչպէս՝ Յոյներն եւ Եգիպտացիք, Հայերն ու Եբրայեցիք — իրարու մտերմաբար միացած կը կարծէին : Նա բնագիրներ կարդացած է, որոց միտքն ու նշանակութիւնը դարերէ իվեր կորսուած էին : Նա անցելոյն վրայ շահած է ժամանակներ զորս կարելի էր կարծել թէ ընդ միշտ մոռցուելու դատապարուած էին : Նա լեզուին մէջ գտած է, առանց տարեգրութիւն կամ ո հւ է չենք թողլով՝ անհետացած ժամանակներու հաւատարիմ վկան : Մարդկութեան մէկ մասին ծննդաբանական իրաւունքներն վերահաստատուած են անով :

Բարբառներու խնամիական կնիքը, նման այն խորհրդանշաններուն՝ զորս Յոյները կը կրէին ի նշան ազգականութեան կամ զաշնակցութեան, իրարու եղբայր հոչակեր է այնպիսի ժողովուրդներ՝ որոնք հեռաւորութեամբ, բարքով ու վարքով, կրօնքով եւ իրենց բախտի զանազանութեամբ իրարմէ բոլորովին բաժնուած էին :

Միեւնոյն ժամանակ բացատրուած են շատ մը սերտ առնչութիւններ, յարմարութիւններու եւ ճարտարալսութիւններ ու նմանութիւններ, որոնք նոյնչափ ճշտիւ կը նկարագրեն ցեղերն որչափ կը զանազանեն աղքերն ու անձերն, եւ կ'արգիլեն շփոթել հնդեւրոպական խումբն առ հասարակ՝ սեմական խմբին եւ մարդկային ընտանիքին միւս մասերուն հետ :

Ահաւասիկ ասոնք են մեր գիտութեան հետեւանքներն, զորս ոչ ոք կ'անպիտանայ : Բայց անտեղի պիտի լինէր բաղդատական քերականութեան հետեւանքներուն հետ ծանօթանալ մենք չենք կրնար զայնս վերաքննել եւ եթէ չաշխատինք զայնս հաստատելու եւ անեցնելու :